

## ՄՃՈՅ ԱՃԻՍԲՐՀ<sup>1)</sup>

ՈՒԽՑԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ



արօնցիք շատ մը ուխտատեղիներ ունին, շեն և աւերակ, կանգուն և կիսականգուն տաճարներ, շատերն ալ հողի հաւասար, և միայն քանի մը քար դիզուած մէկ մէկի վըալ և անոնց մէջ տեղն ճրագներ դրուած, որոց մէջ ձէթ կը լեցընեն ուխտատորք և կը վառեն. և քովերը խունկ կը ծխեն. այս ուխտատեղիներէն շատերուն քրդերն ալ միապէս լարգանք կուտան և կ'ակնածեն:

Սոսնց շատ լայտնի եղած ու շատ ուխտաւոր գնացածներն են դաշտի արևելեան կողմէն սկսելով. Օչ քաղաքի Զինաւոր սուրբ Գէորգ, ծաղձորի (Զրաղացի ձորի) մէջ Զորավանք, Կաղրագոմի Եկեղեցին, Խըւներու սուրբ Գէորգ, Խարձալ քով Կուկլուկալ Եկեղեցին. Հըն. Կըրպանք (Ժերևս Հանգրուանք) Քօսուրալ մէջ. Հերուն գիւղի Հազը - ըՊապա. Հաղբենիսու սուրբ Աստուածածին, Աւգուտալ սուրբ Աստուածածին, սուրբ Մոսրոֆ (Մեսրոպ) Վարդապետ Հացկալ, Հացկալ Աւետիսի ծառերու սուրբը, Գօլոսկալ սուրբ Յակոբ, Արքալ Վանք

կամ Հարաքայ վանք, Դունըկայ Գալլանտարի սուրբ, Եկլի Ուսուփ գիւղի Աստուածածին, Զրից Աստուածածին, սուրբ Սոփի Նորշինու, Սուլուխայ սուրբ Գորդ կամ Գէորգ՝ Գետփլի վրայ ձախ կողմը. Տաղօնաց Եկեղեցի, Աշտիշատի սուրբ Սահակ և Նուշանիկ, Պաղճի խաչեր, Կէմկայ սուրբ Յարութիւն, Աւեկեւրայ Ամենափրկիչ, Խաչիեանու Քամոյ Եկեղեցի կամ Կարմիր Եկեղեցի, Սերկի լեռան ծալրի ուխտատեղին, Մեղտուայ սուրբ Միանձունք. Սնձնուդայ սուրբ Աստուածածին, Պէլու սուրբ Սարգիս, Թուխմանուկներն ալ կը գըտնուին Վարդենիս, Դունիկ, Աւրան, Կոմս և Զիարէթ գիւղերը որ զատ զատ Եկեղեցիներ ու գերեզմաններ են. Հարկաւ Եկեղեցւոյ քաջ նահատակներու, որ այս երկիրներ շատ կը գտնուին: Դեռ շատ մը Եկեղեցեաց և սրբոց անուններ ալ անլայտացած և մոռացուած են իրենց գտնուած գիւղերու ժողովրդոց հետ. և նորեկ գաղթականները կամ անունը միայն և կամ տեղն ալ չեն գտած, ինչպէս ինձ կ'երևի:

Այս երկիրներ շատ մ'ալ համբաւաւոր աւետարաններ կան թէ Եկեղեցեաց և թէ ընդհանրապէս տներու մէջ, որոց առջևը գիշերներ միշտ ճրագ կը վառեն: Եկ աւետարան կը կոչուին Մշոյ, Դունըկայ և Խարձայ աւետարանները. Կարմիր Աւետարան՝ Վարդենիս, Թուխ աւետարան՝ Արտօնք. տակաւին շատ մը Եկեղեցիք կան աւերակ և շէն, և շատ աւետարաններ ալ կան որ գըտնուած տներու գերդաստանի անունով (այս ինչ տան) աւետարան կը կոչուին. բայց ժողովրդեան ուխտի համար աւելի լաճախածններն ասոնք են:

Անթիւ լուսաղբիւրներ, Լուսաւորչալ աղբիւրներ և հանքալին պաղ աղբիւրներ կան, որ ժողովուրդը շերմուկ կ'անուանէ և բժշկութեան համար կը յաճախէ բազմութեամբ: Ծիծեռն գիւղաքաղաքի աւերակներու սահմանակից արևմտեան լեռը որ քրդերէն կը ոչուի Կանիէ գարման (գեղոյ կան բժշկութեան աղբիւր), գլուխը առողջարար հանքալին պաղ աղբիւր մը ունի և բաւական հիւանդաց օգտակար կըլլայ: Այս լուսաղբիւրներու կամ ջերմուկներու քով կըդտնուին Կըռնի

և կամ ուրիշ բլեր<sup>1)</sup>, որոց վրայ աւելորդապաշտու-  
թեամբ իւրաքանչիւր ոք իր հալւէն կտորիկ մը փըր-  
ձունելով կը կապէ. կարծելով թէ անով իր հիւանդու-  
թիւնն ալ հոն կը կապուի: Այս բլերը մարդ չ'կընար  
կտրել՝ եթէ չ'ուզեր անկրօն համարուիլ:

Տարօնոյ երկրի ալս ամեն տեղերն ալ նշանաւոր  
ուխտատեղիներ են ժողովրդեան. բայց հռչակաւորներն  
են սուրբ Կարապետի, սուրբ Յովհաննու, սուրբ Առա-  
քելոց, սուրբ Աղքերկայ, Մանրավանից, Պահակ հայրա-  
պետի և Սթանագնեալ սուրբ ուխտերը. յորս շատ հե-  
ռաւոր տեղերէ բազմաթիւ ուխտաւորք կը յաճախեն:  
Մենք հեռաւոր երկիրներէ եկող ուխտաւորները մէկդի  
թողլով որոնք գալնան ու ամարան միայն կ'երևին,  
Տարօնոյ և իր շրջակայ գաւառոց ուխտաւորներու վրայ  
միայն պիտի խօսինք:

Տարօնցիք թէև գարնանէ սկսեալ ալս ամեն ուխ-  
տերը կը յաճախեն սահմանեալ օրերը բայց իրենց ճիշտ  
ուխտագնայութեան ատենը Խաչվերացէն սկսեալ մին-  
չև ցրտերու սաստկանալը կը տեսէ. վասն զի ալս մի-  
ջոցներուն երկրագործութեան զբաղանքներէն քիչ մը  
ազատուած կ'ըլլան. բայց ճիշտը խօսելով վանքերու  
ցէջ իրենց շարժմունքները ուխտաւորութեան պայման-  
ներէ զուրկ են. ինչպէս համառօտիւ մը պիտի յալտ-  
նեմ իրենց սովորութիւնները:

Այս ուխտաւոր կոչուածներէն խիստ փոքրիկ մաս  
մը միայն կարելի է ուխտաւոր անուանել. որոնք հի-  
ւանդութենէ կամ ուրիշ վտանգէ մը ազատուած ըլ-  
լալնուն համար ուխտի կ'երթան՝ հետերնին եղ, գոմէշ,  
կթան ոչխար և ալին նուէրներ տանելով վանքերուն.  
որոց փոխարէն երբեմն ուլ և կամ գառ մը վանքի ոչ-  
խարներէն անոնց կըտրուի մատաղ ընելու. և երբեմն  
ալ զանցառութիւն կ'ըլլուի՝ ու ժողովուրդն ալ առ  
տգիտութեան կը տրտնջար:

Մատաղի սովորութիւնք ուրիշ երկիրներէն տար-

<sup>1)</sup> Կըունին տեսակ մը փոքրիկ և անպառուղ ծառ և փը-  
շալից. իսկ բուլ բառը բազմաթիւղ կարծ տունկերուն կըսուի:

քեր չեն, թէ մորթելու ժամանակին նկատմամբ, որ  
տաղաւարաց շաբաթ երեկոյները կը մորթեն և թէ  
օրհնելու մասին որ ժամարար վարդապետ կամ քահա-  
նայն կը տանին օրհնելու, Սակայն բազմութեան խառ-  
նաշփութելունը, գիշերը վառուած բազմաթիւ կրակ-  
ներուն և միւս կողմէն զանազան շատ լեզուներով խա-  
ղերու և պարերգներու և նուազարանաց ձախներուն  
իրար խառնուիլը, որ խիստ շատ կը պատահի սուրբ  
Կարապետի վանքը Վարդապառի, Աստուածածնի և Խաչ-  
վերացի շաբաթ երեկոյները, իրաւի ճարտար գրչի մը նը-  
կարագրութեան և խորհրդածութեանը կարօտ են և ա-  
ռատ նիւթ կը մատակարարեն։ Խոկ ուխտաւոր կոչուած-  
ներու մնացած մեծ մասը որ իգական սեռէ և մանա-  
ւանդ աղջիկներէ կը բաղկանալ. վանքեր կերթան սո-  
վորաբար իրենց աղջիկները ցուցնելու և կամ իրենց  
տղոց նշանած գտնելու. հարսներն ալ այս ճամբով նը-  
շանուած կարգուած ըլլալնուն՝ թերեւս իրենց շնորհա-  
կալ գոհութիւնը մատուցանելու. Մաս մը զբոսանքի,  
պարելու ճիրիթ և ասպրեցուկ խաղալու համար, և  
մաս մ'ալ վանքեր կերթան անոնց սագաշէն գմբէթա-  
զարդ շէնքերը և հոյակապ հնութիւնները և ոսկեզօծ  
քանդակագործ խաչկալները տեսնելու իբր մեծագոր-  
ծութիւն. և ստուգապէս այս երկիրներու մէջ բաւա-  
կան աղնիւ ճաշակով շէնքեր և կենդանի հնութիւն-  
ներ միալն. անոնք մնացած են։

Այս ուխտաւորաց արական սեռն ալ եկեղեցւոյ մէջ  
գլուխ բանալու սովորութիւն չունի. եկեղեցւոյ մէջ  
ընդհանրապէս անտարբեր կը կենան, շատ կը խօսին և  
բարձր ձախնո՛. մանաւանդ կանալք և աղջկունք, մին-  
չև իսկ ժամասացութեան և քարոզի ձայն կը խափա-  
նեն. թէ իրենց ձայներնին և թէ աստին անդին պտը-  
տել շարժելնին խիստ անկարգ և անկանոն է, մինչև  
իսկ սրբազան հաղորդութիւն առնելու ատեննին ալ՝  
գիտես թէ եկեղեցւոյ մէջ անգամ չեն, զերմեռանդու-  
թեան արտաքին նշաններ խիստ պակաս կ'երեւին շա-  
տերու վրայ. և շատ շատերը երեսնին տեառնագրել  
անգամ չեն գիտեր։

Այս այսպէս Տարօնցին այս ամեն տեղեր ուխտի կը լաճախէ ցաւսօր և պիտի լաճախէ ալ անշուշտ. սա կայն առանց այն տեղերուն արժանաւոր խորհրդածութիւն մը ընելու կամ գէթ բան մը զգալու իբրև ազգալին անհատ:

Այս երկրի ժողովուրդք երդման մէջ ալ մասնաւոր սովորութիւններ ունին. նախ քրդու նման իրենց և իրենց հօր գլխուն և արևուն վրայ կերդնուն. ապա երկնի և երկրի. ծովու և ցամաքի, արևու և լուսնի, ժանկառի Աստուծոյ (Կապոյտ երկինք), դարձեալ ամեն մէկ իր մերձակայ վանքերու մանաւանդ որոնց որ թէմն են, այլ և այլ սրբերու, և յատկապէս Թուխ մանուկներու, և իրենց գիւղերու Աւետարաններու. բայց ամենչն աւելի և ամեն պարագալի մէջ սուրբ Կարսապետի, մինչև իսկ քրդերն ալ կ'երդնուն անխտիր և օգնութեան կը կոչեն ամեն կերպ նեղութեան և հիւանդութեան մէջ:

Ծուրուբերանցիք հալհոլութեանց մէջ ալ բաւական յառաջագէմ են, և իրենց համար յատուկ ոճեր ունին, շատն ալ քրդերէն առած են այս չար սովորութիւնը:

Վարդօ, Խնուս, Պուլանըք և Մահազկերտ գաւառի ազգայնոց գէմք, բարք, ազգալին բարբառ, զգեստք, սովորութիւնք և կեանք (տնական և արժաքին) Տարօնցոց հետ սերտ առնչութիւն ունին, և շատ պարագայներու մէջ ալ միւնոյն են առանց զանազանութեան. միայն թէ Տարօնոյ դաշտեցին անոնցմէ շատ աղքատ է նիւթականապէս, բայց վեհանձն է:

### ՏԵՐՈՆՑՈՑ ԱՐՃԵՍՏՆԵՐ

Այս երկրիս մէջ արհեստ գրեթէ յկալ, եղածն ալ թերևս նահապետական ժամանակներէ մնացած. և զանոնք ալ միայն հայերը կը բանին, քիւրդ արհեստաւոր չգտնուիր բացի քանի մը ձիապաններէ:

Ղաշղալթաղ, Մուշեղշէն, Խարձ, Արտօնք և Վարդենիս գիւղերու հայեր շատ խսիր կը գործեն ըոլոր

Երկրին և Մուշ ու Բաղեշ քաղաքաց ալ բաւելու չափ։ Դաշտի գիւղերու մէջ կը գտնուին բաւական կտաւագործներ, որոնք բամբակեալ շապկցու և ասուեալ վարտիկցու կը գործեն։ Նոյնպէս կը գտնուին խիստ քիչ որմնադիրներ, հիւսներ և ալ քիչ գարբիններ ամենն ալ գեղջկական և ստորին արհեստաւորներ։ Խիստ քիչ ալ ձիապաններ կը գտնուին քանի մը գիւղերու մէջ։

Տարօնոյ մեծամեծ գետերը պէտք էր ըլլալին ժողովրդեան ապրուստի առատ աղբիւրներ, ոչ միայն ձըկնորսութեամբ և թոչնորսութեամբ՝ այլ ևս առաւել նաւուղղութեամբ որ խիստ յարմար են, մանաւանդ եթէ Եփրատի սահանաց (Կուռկուռալ) աստիճանները հարթուին, որ քիչ միջոց է և մեծ աշխատութեան ալ կար տ չերեկիր և այն ատեն նաւերով կարելի կըլլալ մինչև Եփրատացւոց սահմանները երթևեկել. այս գետերէն ջրհաններով արտերու վրայ առատ ջուր կընալ հանուիլ. վասն զի շատ տեղեր գետին մակերեսովթը դաշտի երեսէն 2—3 կանգուն հազիւ ցած կըլլալ. Նոյնպէս անոնց վրայ կընալին շատ մը աղօրիքներ շինուիլ, մանաւանդ ամրան համար, երբ այս երկիր մեծ նեղութիւն կը կըէ գիւղերու աղօրիքներ դադարած ըլլալուն համար։

Այս մեծամեծ գետերու պատճառաւ պէտք էր նաև ուռկանի մանած մանող և ուռկան ու ցանց գործողներ ալ շատ ըլլալին. Նոյնպէս և անտառներու ու լեռանց մէջ գաղաններ ու էրէներ որսացող շատ մը քաջ և յաջողակ որսորդներ, որոնցմէ բոլորովիմբ զուրկ է Տարօնոյ երկիրը, որ ինչպէս ըսած ենք՝ շատ տեսակ որսկան կենդանիներով լի է։

Երկրին գլխաւոր արհեստն է երկրագործութիւնը, որ գրեթէ բոլորովին հայոց ձեռքն է, խաշնադարմանութիւն և անասնաբուծութիւն ալ ունին, սակայն խաշնադարմանութեան և ձիատածութեան մէջ քուրդք հալերէն գերազանց են շատ տեղ. և շատ հալ գիւղերու ալ հովիւ և նախըռըքներ քուրդ կըլլան ընդհանրապէս։

Տարօնոյ հայք երենց կալուածները գլխաւորապէս ցորենի արտի կըգործածեն, քիչ գարի և քիչ ալ կո-

րեակներ ու կըլկըլներ. կտաւատ, ուր և սիսեռ կըցա։ նեն։ Մարգերի մասին բնութիւնը արհեստի կարօտութիւն թողած չէ, միայն թէ քիչ մը առոլտ և քիչ մ'ալ վիզ (քիւշնէ) կըցանեն կենդանեաց համար։

Երկրագործութեան մէջ Տարօնոյ հայք որքան առաջ են քրգերէն, նոյնչափ ևս առաւել տգէտ են ուրիշ երկիրներու երկրագործներէն, և նոյն իսկ Խնուսէն և Պուլանխցիներէն։ իրենց ոչ միայն բարոյական, այլ և նիւթական կարողութիւն ալ տկար է այս մասին։ գործածած գործիքնին ալ կատարելագործութեան խիստ կարօտ։ և այս պատճառաւ է որ իրենց ձեռք բերած արդիւնքն ալ ոչ ազնիւ կըլլայ և ոչ առատ։ Սերմի համար աղնիւ տեսակ ցորեններ կան, իրենց արտերու մէջէն լաւ սերմցու ցորեն ընտրելու սովորութիւն չունին։ երկիր հերկելու և ցանելու համար ընդհանրապէս պէտք եղած ուշադրութիւնները չեն ըներ. արտերու վրայ ոչ խար մակաղել կամ աղբ լցնել սովոր չեն. պատճառն ալ իրենց արտերու շատութիւնն է, որոց տկարացածներն հանգիստ կըթողուն, և քանի մը տարի (պետք) մնալով խոտը քաղուելէն զկնի՝ վերստին կըհերկեն կը ցանեն. Կորդ երկիրներ ալ շատ ունին, զորս հետզհետէ կըկոտրեն (կըշըշեն) գութանով կամ արօրով և արտ կընեն։ Ներկելու գործիքնին խիստ ծանը և դանդաղաշարժ է. իրենց գութաններ 10 լուծ գոմշու և եզանց կարօտ է. բանելու համար արօրներն ալ զոյտ մը գոմշու և զոյտ մը եղան. գոմէշները ամոլը և եզները անոնց առջև հորիքը կըլծուին. և տղալ մ'ալ որ հոտախ կըկոչուի, եղանց լուծի մէջտեղը նստելով եզները կը կառավարէ։ Այս գութաններ որ երկրին գործիքներուն հսկայներն են, հերկելու ատեն գետնի թիզ ու կէս խորը չեն կրնար հասնիլ, այս պակասութիւններն ունին Տարօնցոց սալիերն և կալու գործիքներն ալ, և այս ամեն թերութեանց պատճառաւ է որ Տարօնոյ երկրի պատռական հողեր չեն կրնար վեցէն աւելի բերք տալ ընդհանրապէս։

Պէտք էր Տարօնցիք ոչ միայն երկրագործութեան դիւրին և օգտակար կերպերը սովորէին գէմ Կարբեր-Լուֆու 8.

դու, Բասենու և Երեանու ժողովրդոց նալելով, այլ և բրինձ, բամբակ, սուսամ, պարտէզ, ալգի, և ալլն մշակելով թէ իրենց և թէ շրջակայ գաւառաց ու քաղաքաց պէտքերը հոգալին և անկարօտ բարօրութեամբ կեանք վարէին:

Այս երկրի մէջ մշակութեան, պարտիզպանութեան ալգեգործութեան և տնկագործութեան առաջ չերթալուն պատճառը քրդերն ու հալերն են միապէս, որ վարժուած են տւրե, ապականելու, խլել և գողանալու: Վասն զի հայերն իսկ առ թշնամութեան երբեմն ալ անզգուշութեամբ շատ անգամ մէկ մէկու արտեր և մարգեր արածեցնելով կապականեն, մանաւանդ մանր հոտաղները, և պարտէզներէն պտուղ գողցողներ ալ պակաս չեն, այնչափ որ կըզզուեցնեն և կըլուսահատցնեն աշխատողը և չեն թողուր որ իր փորձերէն կամ իր նոր ձեռնարկութենէն օդուտ մը քաղելով շարունակէ և ուրիշներու քաջալերութեան օրինակ ըլլայ: Այս մասին զատ գլխով մը կը խօսինք:

Երկրին մէջ պարտիզպանութիւնը չծաղկելուն գըլիսաւոր պատճառը քրդական յափշտակութենէ և գողութենէ զատ՝ տասանորդական տրոց տնուամբ եղած անիրաւութիւններն են, որ շատ անգամ պարտիզի մէջ գըտնուած բերքին կէսէն աւելին կըպահաջեն (իլթիզամները) և չարաչար լուտանքներով ու բռնութեամբ կառնեն: Եւ այս պատճառներով պարտէզ կոչուած փոքրիկ արտերը գալամէ և շաղգամէ զատ գրեթէ ուրիշ բան չմշակուիր. սոխ, սխտոր ևայլն ուրիշ գաւառներէ կուգան, և աժան ատեն թաց սոխին լիտրը չորս դահեկանի հազիւ կառնուի և ձմեռը մինչև տասնի կը բարձրանալ. սխտորի լիտրն ալ 18—36. լուբիալինը 18—24, փաթաթէսինը 5—8:

Տարօնոյ ժողովրդը պարտիզի բարիքէ զուրկ մնալով՝ վալրի բազմաթիւ բանջարներ կուտէ կէս վալրենիի նման. գարունը և ամառը զօր հտնապազ անոնց ետեւէն պտըտելով ժողովելով և ցանուած արտերը վնասելով: Կերած վալրի բանջարներուն տեսակներն են՝ խալքիլ, կանկառ՝ երկու տեսակ, ժախ՝ երկու տեսակ,

բող, նուիկ, սպիտկուկ, կմուկ, մանտակ, գեղ, աւելուկ, սոխուկ, սխտորուկ, թորթիկ, օձխուկ, լողմատի նար, դաղձ, անոխ, անիսոն, ծաթըին, կատղէն, դդմաճ, թթուարաշ, կերդուկ, երնճնակ, սինձ, կիծակ, աստղնափուշ, խնծորուկ, տատրակ՝ երկու տեսակ, սաւտուկ, կոճղէզ, ձիակոճղէզ, խանտոխ, մատուկ չչչուկ, կռզիկ, կոպեղ. կակաչ, աթմաթիդոն, սունկ՝ երկու տեսակ, փարփառ, բազ. կիկ, տանգունիկ, մորեմուկ, օղին, շաղդմուկ, առուի կարոս, առուի կոտմուկ կոմ ջրկոտմուկ, խրխնտուկ, սիպեղ, բդուկ, ձինկ, խոչու պլոր, ճդիկ, վալրենի մեղը, պատրիսան, պոչով փարջիկ, ճնճու պաշար կամ մոլոշ, մոմիմար, բնկի, ծնեբեկ, զամպուր, գանճրալ և այլն, որոց շատերը տեսակ տեսակ կերակուր կընեն և քանի մը տեսակներն ալ հում կուտեն:

Աւելորդ չըլլար եթէ լիշենք ալստեղ երկրագործութեան վնասակար ուրիշ միջոցներն ալ, որոնք ալս երկրի մէջ շատ անգամ կրպատահին և երկրագործ ժողովրեան աղքատութեան ու թշուառութեանը պատճառ կըլլան: Ասոնց առաջինը կրնալ համարուիլ երաշտութիւնը որ շատ անգամ ժողովուրդը իր տարեկան աշխատութեան բոլուերէն կրզրկէ. վասնզի Տարօնոյ դաշտի արտերուն մեծագոյն մասը ոստին կամ անջրդի է և երաշտ տարիներ անպտուղ կըմնան և իրենց տէրերը թշուառութեան կենթարկեն: Ասկէց պակաս չէ, ինչպէս իր տեղը խօսեր ենք, արևելեան քամոյ տուած վնասն ալ որ ցորենները հասնելու ատեն լանկարծ կըզարնէ կը փճացնէ: Կարկուտն ու ժանգն ալ շատ անգամ կը պատահին և մեծամեծ վնասներ կուտան, ժանգը բնդհանրապէս կրպատահի գազպէն իջած տարիները: Մարախն ալ տասն քսան տարին անգամ մը մեծամեծ վընասներ հասուցած է այս երկրին, և սղութեանց և մեծ սովերու ու բազում մահուան պատճառ եղած է: Քըրդերու անզուսպ տարիներ և գաղթականներու գունդեր պատահած ատեններ ալ բաւական մեծ վնասներ կըլլան երկրագործին, ինչպէս արևելեան պատերազմի տարիները և անկէ ետքն ալ. և Զեշենաց և Լեզկեաց գաղթականութեան եկած տարին որ աւերով աւարով և ըս-

պանութեամբ լցին երկիրը։ Տարօնոյ բնական կարգն է կարծես թէ՝ երկու երեք տարի լիութիւն և աժանութիւն կըլլայ շարունակ և նոյնչափ ալ նուազութիւն և սղութիւն։ Առատ տարիներ ցորենի քիլէն ալսինքն քոռը կարժէ 25—40 դահեկան։ իսկ սուղ տարիներ 80—200 (Մշոյ գաշտի քիլէն չորս շինիկ է, շինիկը չորս կոտ և կոտը մէկ լիտր)։ Տարօնոյ ժողովուրդը կենդանիներէն ալ աւելի օգուտ կըքաղէր, եթէ հոգ տանէր ձիերու տեսակները կատարելապէս ազնուացնելու։ նոյնպէս եզներու և ուրիշ կենդաննեաց ալ, և սև այծերու տեղ փիլիկ (Չուռ) պահել և շատ ալ մեղուի փեթակներ։ Թէև կենդաննեաց կոտորածներ գարձեալ պիտի ըլլալին, սակայն վնասը քիչ կըլլար. վասն զի մեռած այծի մինտկ մորթը արդի կենդանի այծը կարժէր և հսկալ եզան մը կաշին Տարօնոյ արդի հասարակ եզը գրեթէ կարժէ. և կերակուրնին ու խնամքնին մէկ մէկ գրեթէ չեն տարբերիր։

Տարօնցի կանալք ալ իրենց սեպհական արհեստն ունին. յաւ տնարար են, իւղ, պանիր և ուրիշ կթնեղէններ յաւ կըշինեն, բրդեղէն ձեռագործներու ալ խիստ յաջողակ են թէ հիւսելով և թէ ասեղնագործութեամբ. այնպէս որ եթէ պարսկական շալերու և ընտիր գորգերու (խալի) համար ալս երկիր վարպետներ բերուին՝ քիչ տարուան մէջ նոյն արհեստները ալս երկիր փոխադրուելու կարելի է յուսալ. Հոս քիչ մը զարտուղելով կուզեմ նախ խօսիլ Տարօնոյ և անոր ըրջակալ գաւառներուն մէջ գործածուած երկրագործական գործիքներուն և Տարօնոյ երկրագործութեան վնասակար ցեցերուն վրայ և ապա Տարօնոյ վաճառականութեանը վրայ խօսիլ։

Այս երկիրներու երկրագործական գործիքներն են հերկելու համար՝ գութան և արօր. Գութանը կըգործածուի 10ը լուծ կենդանիներով, որոց առաջին հինգ լուծերը եզ կըլլան ընդհանրապէս և միւսը գոմէշ։ Գութնի բաղկացուցիչ մասերն են գութնի էշ, ըռատամ, մաճ, մաճաղեր, թուր, թրի հաւուկ, կնտներ, անհոգ և սեռ. երկաթէ ձևիչ, որ իշուն մէջ զետեղուած

է, խոփ՝ ըռատամի ծալրը անցած է, և մեծ ու ստուար երկաթի շղթալ մը գոր կը ձգեն եզները:

Ցանելու համար ալ կը գործածուի արօր և մանկեռ. արօրը կը բաղկանալ գլխաւորապէս չորս մասերէ, որ են արօրհամ, ըռատամ, թուր և մաճ, մաճն ունի մաճբուռ. թրին վերի կողմը կը գտնուի հաւուկը. ըռատամին ծալրն է երկաթի խոփը որ երբեմն քարուտ արտերու համար երկաթի բիթ մ'ալ կունենալ. համի վրան է արմնտան, ուր կը ձգուի հորից շղթալի գլուխը. համի վերին ծալրի մօտ կը գտնուի գործավարն ալ որ կը մտնի կանտրեին մէջ, որ փոկով մը ամոլեց լծան կապուած է: Արօրը երկու լուծ կենդանիով կը գործածուի, զոյտ մը գոմէշ ամոլեց լուծը կը լծուին և զոյտ մը եզ անոնց առջևը հորից լուծը: Լծոց մէջ տեղերը երկու պկինիեները կը գտնուին փոքրիկ եղջիւրներու նման. ամոլից լծան պկիներու մէջտեղը կանտրէվին փոկը կը ձգուի և հորից պկիներու մէջ տեղը շղթալին վերջին ծալրը. ուր կը նստի հոտաղը և աջ ոտքը շղթալի վրայ երկնցուցած ու միւսը կախ՝ ձեռքի վարոցովը եզները կը վարէ: Լծոց երկու կողմերն են երկաթի կամ փալտէ սամիք և սամոտէք կամ սամեթելք որով եզներու պարանոցները կը կապեն:

Մանկեռը փոյտէ գործիք մ'է հինգ կանգնաչափ երկախն և հաստ գերան մը 12 մատներով՝ ամեն մէկը կէս կանգունի չափ երկար. Ասիկա գութնվարներ ցանելու կը գործածեն. և ունի երկու պարօրներ (բազուկ) հաւուկներով ամրացած. պարօրներու ծալրերը միացած և կապուած կըլլալ փոկով մը ամոլեց լծան: Մանկեռն ալ երկու լուծ կենդանիով կը գործածուի. խիստ արագ կը գործածուի և ցանքը շուտ կը լմնցնէ. արտերը ասով ցանած ատեն մարդ մը վրան կը կախնի ծանրութիւն տալով աւելի խորունկ բանցնելու համար:

Ցագելու համար ցագ կը գործածուի (տափան). ունի չորս մաս, ցագի գլուխ, ցագի պարօր և ճաղ ու ցագլից. ասոր ալ պարօրները մանկեռի նման ամոլեց լծան կը կապեն և ցագող մշակն ալ ցագի վրայ կը կախնի:

Քաղելու համար կը գործածուի գերանդի, մանգաղ, և մանկզոն։ Որայ կրելու համար ալ սալլ կը գործածուի որ ունի երկու գունտ (անիւ), սեռ սելի թամբ, որ ունի առեղ որուն վերջին ծալրին կըսեն սելի ականջ՝ ուր կը կապուի լուծը փոկով մը. սելի ականջի քովէն կախուած է սելի մորուքը. սելի թամբի վրան են կոփ, ցից, թերի, բարձ, ակրայ, հաւուկ և այլն գնաներու վրայ ալ երկթէ տողը քաշուած է։

Որայ ծեծելու համար ալ կը գործածուի՝ կամ (կամ-նասալլ), երկու մատ, կալ շրջելու և էրնելու համար ալ հոսելի (հեծանոց). մաղելու համար՝ սառատ (խարբալ), բարմաղ, փոկեմաղ, ալիւրի ծարեմաղ և շարմաղ։ Կարող գործիքներէն ալ կը գործածուին՝ ուռի մանկզոն, լող կամ քշոշ. կացին և ուրաք. նոյնպէս փորելու համար՝ բահ, փետատ և կանկոհան։

### ՏԱՐՕՆՈՅ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՑԵՑԵՐԸ

Փողովուրդ մը իր նիւթականը երկրագործութեամբ բարւոքելու համար պէտք է լաւ կալուածներ ունենայ. նոյնպէս ըստ բաւականին մտաւոր կարողութիւն և հմտութիւն՝ զանոնք ըստ օրինի գործածելու և ժիր աշխատասիրութեամբ եղած արդիւնքը ձեռք բերելու, որ երկրագործութեան պսակն է։

Տարօնոյ երկիրը իր բազմաբեր հողովը և ինչպէս ըսեր ենք, գրեթէ ամենաբեր կլիմալիւը խիստ նպաստաւոր է լառաջադիմութեան. նոյնպէս են և տէրութեան արդի կանոնները. սակայն երկրին մէջ վնասակարութիւնք և փոքրիկ ու մեծ գողութիւնք արգելք են ասոր. և եթէ չզապուին՝ լայտնի է որ ապահովութիւն և հետևաբար նիւթական լառաջադիմութիւն չը կրնար ըլլալ. բացատրենք այս կէտը։

Այս երկրի մէջ առաջին փոքրիկ մնասակարները հայ և քիւրդ հոտաղներն են. որ իրենց անհոգութեամբ գիշեր ցերեկ կաւերեն ալլոց արտերն ու մարգերը՝ շատ անգամ ոչ այնչափ անհոգութեամբ քան թէ դիտմամբ զանոնք արածեցնելով. և երկիրը քանի մշակուի ու ա-

ուաջ երթալ՝ այս վնասն ալ այնչափ աւելի լաւ աչքի կը զարնէ։ Երկրորդ՝ հովիւ և նախըրդներն ու կոլտապանները, որոնք միւսերուն նման այս վնասները կը հասցնեն շատ անգամ և անպատճիժ կը մնան ընդհանուրապէս, հետևաբար ալ չեն զգաստանար, Երրորդ՝ իւրաքանչիւր ոք գիւղացի, որ ըստ սովորականին երեկոյ և առաւրօտ և երբեմն գիշերներն իսկ հօրթ, գոմշուձագ (կոժո կոժիկ), մատակ, կով, գոմէշ, ձի և այլն անհոգութեամբ անպաշտապան թողլով՝ գեղի շուրջի պարտէզ, արտ և այլն կապականեն, և քիչ անգամ կը պատահի որ ասոնք ալ տուժուին։

Փոքրիկ գողութիւններն են լիշեալ հոտաղներու և երբեմն մշակաց իսկ ալլոց եղիկ ցորենները (գեռահաս) խարկելով ուտելնին. նմանապէս եղիկ ոսրն, սիսեռ, ոլոռն, ձմերուկ, կլոր (սեխ), վարունգ, ծխախոտ, բամբակ, և պարտէզներէն ու ալգիներէն ալ բանջարեղէն և մրգեղէն գողնալնին. Ասոնք երկիր կը գործեն ար գարեւ. բայց ինչպէս կը տեսնուի՝ երկրագործութեան ցեցեր ու տեսակ մը ժանտախտ են. և արդարավաստակ ժիր երկրութիւններ են. ալսինքն՝ տուանց աշխատելու ու տել կը սիրեն. և քանի որ այս ընթացքը կը տիրէ այս երկրին մէջ, և քանի որ այսպիսի գողեր միշտ լայտնի են, սակայն սովորութիւն ըլլալուն համար՝ չեն ամաչեր և չեն պատժուիր. այս երկրին մէջ երկրագործական լառաջադիմութիւնը տեղի չպիտի գտնալ. վասն զի այսպիսեաց երկիրուղէն, ինչպէս և տասանորդական տրոց, շատ տեսակ սերմեր կասկածանօք կց ցանուին. և շատ անգամ անոնցմէ կամ ամենևին բան մը ձեռք չ'բերուիր, և կամ խիստ նուազ ու ջնջին, որով և երկրորդ տարին ալ չ'ցանուիր։

Իսկ մեծ վնասներն ու մեծ գողութիւններն ալ (Աշակեր) քրդերուն վերապահեալ է։ Մշոլ երկիր մէջ մեծ վնաս ըսելով կիմանամք գաշտի մէջ օրայի և խոտի խորոմներ, խրցեր ու բաշորակներ, խոտի դէզեր, մարագներ, տներ, գոմեր և այլն ալրել. ալգի և ծառատունկ արմատախիլ ընել և կամ կտրատելը. առեւ-

անգել և սպանութիւն ընելն ալ զատ։  
 Մեծ գողութիւն ըսելով ալ կ'իմանամք դաշտէն  
 ոշխար, կով, եղն, գոմէշ, ձի և երկրագործական գոր-  
 ծիքներ գողանալը՝ թող բռնի յափշտակել տանելը՝ նը-  
 մանապէս գիշերները տներ խզաելով (պատռել) ընչից  
 գողութիւնները և լալտնի աւազակութիւնները որոնց-  
 մով լի էր երբեմն այս աշխարհը, և ամբողջապէս կը  
 կատարուէին այս ամենը գրեթէ ամեն օր՝ մինչև Խս-  
 մալիլ Հագգի փաշալի բարեկարգութեան ձեռնարկած  
 օրը, երբ Խրիմեան ազգասէր սրբազնի թախանձական  
 աղերսներէն սոփակեալ այս երկիր այցելութեան և բա-  
 րեկարգութեան եկաւ և այս բռնութեան հեղինակները  
 գատեց դատապարտեց ու աքսորեց այլ և այլ կողմեր։  
 Սակայն երեք տարիէն ետքը՝ երբ աքսորեալը վերա-  
 գարձան, նորէն քրդական բռնութիւններ և եղեռներ  
 սկսան երևան գալ. բայց մեր առատագութ կալմեր  
 բարեխնամ կամքը իր հաւատարիմ հպատակաց վրայ  
 քաղցր է, այլևս զանոնք չարեաց մէջ նորէն արմատա-  
 նալու չժողով՝ իր խաղաղասէր և երախտագէտ որդ-  
 ւոց, Տարօնոյ ժողովրդեան օրհնութիւնը առ ինքն ուղ-  
 ղած կը սահմէ միշտ, որուն անտարակոյս ենք. կը լու-  
 սանք որ այն ատեն քուրդ ժողովուրդն ալ ձգելով իր  
 դատարկաւէտ ծուլութիւնը, որ մայր եղած է գողու-  
 թեանև բազում արիւնուուշտ չարեաց, կը զգաստանալ և  
 կը լարգէ մեր հայրագութ կալմեր աշխարհաշէն կամ-  
 քը. կը սիրէ ընկերական կենաց քաղցրութիւնն ու մար-  
 դասիրական և քաղաքական օրինաց պարտականութիւնը  
 կը ճանչնայ, կը լարգէ աշխատասէր կետանքը և երկրին  
 զարգացմանն առիթ ու օգնական կ'լլայ, և ոչ թէ իր  
 հանապազօրեալ եղեռնական չարիքներովը միշտ բողո-  
 քոց պատճառ կուտալ իր անիրաւութեամբը թշուառա-  
 ցեալներուն։

### ՏԱՐՈՆՈՅ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Տարօնոյ երկրի գլխաւոր և առատ բերքը ցորեն  
 միայն ըլլալուն և երկիրը ծովերէ հեռու գտնուելուն՝

և օրինաւոր կառուղիներով մեծ քաղաքներու հետ կապուած չըլլալուն՝ մեծ վաճառականութիւն չունի. իր ցորենը (պէտք եղած ատեն) վրջակալ երկիրներէն կուգան ամեն մարդ իրեն գնելու. և իրեն ալ պէտք եղած ատեն այնպէս կընէ. Վաճառական անունով միայն ոչխարի և կովերու գնող (թեճիրներ) երկրին մէջ շուրջ կուգան. երկրին մեծութեանը համեմատ ոչ բերք դուրս կուտայ և ոչ ալ կառնէ սպառելու. որով յալտնի կ'ըլլայ նաև երկրին ընդհանրապէս աղքատութեան վիճակը:

Տարօնոյ վիճակներու և ոչ մեծամեծ գիւղերու մէջ իսկ առուտուրի կամ արհեստաւորի խանութ մը կը գըտնուի. իրենց առևտուրի կեդրոնատեղին Սուշէ, ինչպէս և գաւառներունն ալ. Գիւղերու մէջ (չէրչի) անունով մանրավաճառներ կը պտտին. գիւղացոց առևտուրը մեծաւ մասամբ փոխարինութեամբ է՝ ցորենով, ոչխարով և ուրիշ նիւթերով. քիչ անգամ ստակով առուտուր կընեն. իրենց առևտուրին մէջ ընդհանրապէս հաւատարիմ են:

Երկրին մեծ օգուտ կըլլար եթէ դաշտին մէկ յարմար կողմը գարնանալին և աշնանալին երկու տօնավաճառ (բանալիր) հաստատուէր. այն ատեն երկրին վաճառահանութիւնն ու վաճառաբերութիւնն ալ կը բազմապատկուէր, նոյնպէս և հարստութիւնը. անոնք ճարտարութեան և կրթութեան ալ աղբիւրներ կըլլալին ժողովրդեան. Թէև Սուրբ Կարապետի վանքին մէջ անկանոն տօնավաճառ մը կար ի վաղուց հաստատուած, և Վարդապատին ու Աստուածածին մեծ բազմութիւն կըդիզուէր և բաւական առուտուր կըլլար սակայն նոյն վանքին համար նիւթեական և բարոյական մեծ վնասներ ունենալուն՝ Խրիմեան սրբազան Հայրիկ միաբանութեան հաճութեամբ արգելեց և չափաւորեց. ուր հիմա ամարան երեք տաղաւարներու քանի օրերը ուրիշ տաւորաց բազմութեան պէտք եղած բաները միայն կը ծախուին. բուճ, սախ, արախճի, չատրկի կապ, ծամկոթ, կանկառ ձիւթ, գազպէն, բրտի մանր ամաններ և մըգեղէնք:

## ՏԱՐՈՆՈՑ ՀԱՅՈՑ ՆԻՒԹԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ

Տարօնցի հայք ամենն ալ գրեթէ պարտուց տակ ընկճուած են. ստակի տէր մարդ գժուարին է գտնել մէջերնին. իրենց պարտք ընդհանրապէս տաճիկ-ներու և քրդերու է ծանր տոկոսով. Սլո պարտքին պատճառ տուած են երկրագործութեան անլաջողութիւնները և հարատահարութիւնները, զորս յալտնած ենք մասամբ մը արհեստի գլխուն մէջ և մաս մ'ալ Քաղաքականին մէջ պիտի տեսնուի: Տարօնցի հայք ամենն ալ կալուածատէր չ'են. գիւղերու մէջ փոքրիկ մաս մը կը գտնուի շրջակալ գաւառներէն եկած, որ կամ իրենք լուծ չ'ունենալուն համար երկիր չեն վարած տիրապետած և կամ ընիկ գիւղացիք կալուած չ'են տուած իրենց. և այսպէս մնացած են մինչև երկու տարի առաջ (թափուի) օրինաց ալս երկրի մէջ գործադրուած ատեն, և այլոց արքեկան կամ օրական վարձկանութեամբ կեանք վարած են. և հիմա որ այլք իրենց գործածած կալուածները (թափու) ըրին՝ ասոնք մը նացած են բոլորովին անկալուած. և ամայի գիւղեր ալ (թափու) ընելու կարողութիւն չ'ունենալով դարձեալ այլոց մշակ վարձուելով իրենց ապրուստը կը հոգան կամ Պօլիս կ'երթեւեկեն:

Ալս փոքրիկ մասէն զատ մնացած ամենն ալ ընդարձակ կալուածներու տէր են. թէկ իրենք աշխատասէր են. բայց իրենց նիւթական վիճակ ընդհանրապէս խեղճ է. նոյնպէս և իրենց ապրուստին կերպը. շատերը գիշեր ծածկուելու համար կապերտի մը իսկ կարօտութիւն կը լովով մերկ խոտի վրալ կը քնեն: Իրենց կալուածները ինչ բաներու և ինչպէս գործածելնին, իրենց երկրագործութեան կերպը և գործիքնին արդէն արհեստի գլխուն մէջ յալտնած եմք.

Իրաւի Տարօնոլ գաշտը երկրագործութեան տեղուցորենի երկիր է. սակայն ալս երկրի աղքատը որ ժողովրդեան խիստ մեծ մասը կըներկալացնէ և միրիպայութիւն կընէ (կիսրար աշխատիլ), երբէք ցորեն չկընարծախել, ալլ միշտ կը գնէ. և այնպիսի սուղ տարիներ՝

որ մէկ տարուան գնածին պարտքը եթէ հինգ լազող տարիներ առատ բերք առնէ ու ծախէ, նորէն չըկրնար վճարել, Վասն զի շինականը (Վշոյ քաղաքացիք իրենց գիւղացոցը շինական անունը կուտան) արդէն պատրաստ ստակ չունի, ծանր տոկոսով կառնէ զայն, որ տարեգլխուն տոկոսը վրան գտլով գրեթէ կրկնապատկելու մօտ կը լլար Վասն որոյ տարուէ տարի հազիւ տոկոսը կրնալ վճարել ցորենի լաջող տարիները և ուրիշ ճար չգտնելով կը լլար իր պարտատիրոջ (միրիպալ)՝ զանիկալ իր ամեն ցանքին ընկեր ընելով. որով և լոյսը բոլորովին կը կտրէ ցորենը ծախելով պարտքը վճարելէ: Իսկ եթէ գողերու ձեռօք կամ կոտորածով և կամ դիպուածով լծոյ կենդանիներէն ալ մէկ երկուքը պակսին՝ ալնուհետև Պօլիս կամ Թիֆլիզ կը դիմէ պարտքէն ազատելու և ապրելու ճար մը գտնելու լուսով. ուր կամ պանդխտութեամբ կը մեռնի կամ քանի մը տարիէն կը վերադառնայ քիչ ստակով և կամ ձեռնուն նայն, և պանդխտութիւնը օրուն արդէն վարժուած կը լլար. երկրագործութենէն լաւ համարելով նորէն շուտով կը վերադառնայ, մինչև որ պանդխտութեան զոհ ըլլար:

Տարօնոյ ժողովուրդը փոքրիկ եկամուտ մը ձեռօք կը բերէ իր կենդանիներէն, և տարոց տարի անոնց աւելորդները ծախելով իր պիտուքը կը հոգալ, բայց ալս մասին երբէք քրդերու չհաւասարիր, անոնց կենդանիք և կենդանական եկամուտը շատ ըլլալով:

Այս երկրի մէջ առաջ շատ հարուստ հայ տներ կային՝ ամեն մէկը հարիւրներով գոմշեղէնի տէր, նմանապէս լաւ ձիերու, կովերու, ոչխարներու և ալլն, և ճոխ ու փարթամ կապրէին՝ օրը հարիւրաւոր ճանապարհորդներու հաց տալով, և երկրին մէջ մեծ պատիւ և անուն ունէին. իսկ հիմա այս տները գրեթէ ամենն ալ տնանկացած և աղքատացած են՝ տեսակ տեսակ պատճառներով, և անոնց տեղ նոր հարստացած հայ տուն մը չերեւիր. և այս ընթացքով չկարծուիր թէ երևնալ ալ: Վասն զի այս աղքատ ժողովուրդը հարստահարութիւններէ երբէք զերծ եղած չէ. և իր կեանքը տնտե-

սական հաշիւներէ խիստ հեռի, և իր նախնեաց խիստ մերձաւոր ալս մասին (առատասըրտութեամբ և հիւրասիրութեամբ) միայն, և բոլորովին անփոլթ ժամանակին պահանջած օգտակար փոփոխութիւնները մտցունելու իր ապրուստին, իր տանը կառավարութեան և իր ամեն գործառնութեանցը մէջ:

### Ք Ա Դ Ա Ք Ա Կ Ա Ն

Տարօն քսան երեսուն տարի առաջ խիստ լուզեալ և իր քրդերն ալ խիստ բարբարոս վիճակի մէջ էին և այն բարբարոսութեան գործերը մինչև Խոմալիլ փաշալի ալցելութեան օրերը լիուլի կը կատարուէին. Հիմայ լուզմունք վրդովմունք դադարած են և խաղաղած, սակայն բարեկարգութիւնը հաստատուած չ'է կատարելապէս և կեղեքմունքներ ու զեղծումներ պակաս չեն: Տէրութեան օրէնքներ ալս երկիրներու մէջ գրեթէ չ'են գործադրուիր. և շատ պարագայներու մէջ կառավարութեան թուլութիւնը ժողովրդեան թշուառութեանը և տժգոհութեանը պատճառ կ'ըլլալ: Այս երկրի մէջ օրէնք և իրաւունք միշտ ազդեցութեան զոհ կ'ըլլան. իրաւունքը հզօրին ոսկւոյն է. վասն որոյ այս երկիրը ամեն բանէ աւելի արդարութեան պաշտօնեալներու կարօտ է, որ մեր առատագութ կայսեր արդար օրէնքն ու հայրենի քաղցը կամքը կատարելապէս լարգեն և տարածեն հաւասարապէս բոլոր ժողովրդեան վրայ, որն որ անշուշտ անսպառելի օրհնութիւն մը կ'ըլլալ այս երկրին: Իսկ քանի որ Մշոյ քաղաքականութիւնը իր այս ընթացքը կը շարունակէ անհնարին է որ Տարօնու ժողովուրդը աղքատութեան թշուառութեան կապանքներէն ազատուի: Վասն զի ալս ժողովրդեան աղքատանալուն գլխաւոր պատճառը մենակ ինք և իր աըգիտութիւնը չ'են. այլ շատ մը արտաքին պատճառներ ալ կան, որոնք կարողացեր են շատ մը մեծամեծ անուանի տներ իսկ կործանել. Աշեր կոչուած քրդերը որ երբեմն ապրուստի կարօտ էին, ալս պատճառներու մեծագոյն մասէն զերծ ըլլալսկ այս ետքի տարիներուս

մէջ երևելի աղայներ և հարուստ վաճառականներ ձեացած են:

Այս երկրի հայոց աղքատութեան պատճառ եղած են՝ երբեմն արքունական տրոց վրայ եղած յաւելուած ծանրութիւնները՝ տեսակ տեսակ անուններով, նոյնպէս (աղնամներու և թաշիրներու) անվերջանալի (պախիէք), անզերծանելի սովորական կաշառքներ և սարսափելի տու կոսներ, դուն աւելցուր վրան նաև ձրիապէս ճանապար հորդներ քրգեր, ժանտարմաք և ալլն կերակրել հանա պազ՝ իրենց ձիերովը մէկտեղ. նաև զօրաց բանակներու և բազմագունդ գաղթականներու կերակուր տալ. այս ամենը անդամ մը ժողովուրդը ընկճելով՝ ալ որչափ ալ և ալլ կողմէր աշխատելու կերթոն անհնարին կըլլալ պարտքէ աղատուիլը. թող որ երկրին այս զեղծումները աղքատին պարտքը ծանրացնելու շարունակ կօգնեն:

Ասոնցմէ զատ գլխաւորապէս երկրի աղքատանալուն պատճառ եղած են նաև Մշոյ ժանտարմաք, Միւլթէզիմք, Մէծլիսը Աղաք, Ղազիք եւ Քրգեր:

Ժանտարմաք որոց շատերը քուրդ կամ քրդու սերունդ են, ձրի կուտեն եւ կը կեղեքն ժողովուրդը, եւ եթէ գանգատի՛ կրնան իրենց Մշոյ մէջ պտշտպան Աղաներու կամ քուրդ աղգականաց եւ բուն իսկ իրենց ձեռօք ալ հայուն վնասներ հասցնել:

Միւլթէզիմք եւ Աղնամճիք ալ որ ընդհանրապէս մեծամեծ զեղծումներ կընեն, սաստկապահանջ եւ հրամալուածէն բազմապահանջ են եւ յափշտակասէր եւ կեղեքիչ քրգաց նման. սակայն մեծաւ մտսամք Մշոյ կառավարութեան անդամոց ազգական եւ ընկեր ըլլալով՝ անոնց վրան ալ գանգատ ընել խիստ դժուարին է եւ երբեմն վտանգաւոր:

Մշոյ Աղաք օրէնքը արդարութեամբ գործադրելու շեն հսկեր. քրիստոնեաները կը զրկեն հաւասարութենէ, անոնց վկայութիւնը կանորգեն. անոնց իրաւունքը կը մեռցնեն՝ շատ անդամ եւ քրգաց ըլլած գողութեան եւ սալանութեան դատերու մէջ իսկ, չուզելով արդարութեան եւ իրաւանց պաշտպան հանդիսանալ. խիստ կաշուասէր են եւ ընկերու. պաշտպան Միւլթէզիմներու

եւ քաջալերիչ գողութեան. եւ անոնց ձեռօք երկիրը կը կողոպտեն. յանուն կառավարութեան ժողովրդէն առնուած բաներուն վճարքը ընդհանրապէս անվճարելի կը մնալ. ամեն բան քրդաց նման ձրի ընել տալու կաշխատին միշտ՝ հակառակ օրինաց եւ արդարասէր կամաց թագաւորին:

Դազիք թափուի եւ թէրէքիներու, վճռոց իլամ-ներու եւ տեսակ տեսակ դատերու մէջ մեծ անիւներ կը դարձնեն, այնպէս որ քրդու եւ տաճկի դատի հետ դատի մտնել կասկածելի է հայոց. իսկ ապացուցանել եւ դատ վաստկից գրեթէ անհնարին:

Քրդերու բռնի (ըռճուք). գողութիւնք. հրձգութիւնք եւ հանապազօրեալ հարստահարութիւնք ու (խաֆիրուիք) գեռ շատ տեղեր գրեթէ անզուսպ են. կառավարութեան թուլութենէն օգուտ քաղելով՝ երկրորդ կառավարութեան մը եղած են միշտ երկրին մէջ. “ շարունակ ժողովրդէն կը կերակրուին ձրիապէս և ձրի կաշխատցնեն զանոնք, թէեւ 1869 թուականէն ի վեր տեղ տեղ քիչ մը թեթեւցած են այս բռնութիւնները:

Մուշ այս ամեն զեղծմանց աղբիւր եղած է. քըրդերը զապելու մասին Մշոյ վարիչների անհոգ թուլութիւնը, եւ ժողովրդեան բողոքին անկարեկիր եւ անունկնդիր ըլլալը, մեծամեծ փոփոխութեանց պատճառ եղած և շատ գործեր գործած է այս եր' ըի մէջ:

Այս ամենուն համար էր որ Խամայէլ Հագգի վաշալի այցելութեան ատեն՝ Մշոյ կառավարութեան անդամոց վրայ մեծամեծ եւ շատ գանգատներ եղան (կը սուի թէ ասոնց վրայ հազարէն աւելի աղերսագիր տըրուեցաւ), զորս բարեսէր վալին քննել եւ ստուգելով իսկոյն աղաները փոփոխեց. գողութիւններն արգիլեց. չարագործներն աքսորեց, հարստահարիչ քրդերը հայ գիւղերէ հանելով իրենց յատկացեալ գաւառները զրկեց. թէեւ ոմանք ան ատենէն մնացին դարձեալ եւ ոմանք ալ վերստին դարձան նոյն գիւղերը:

Ասոնցմէ զատ ժանտարմալից եւ միւլթէզիմներու հարստահարութեանը վերջ տալու նպատակաւ հայ ժանտարմաներ խառնեց միւսերու մէջ. եւ միւլթէզիմներու

(նիզամ) դրաւ չափէն չ'ելլելու, և տասանորդական բաներու գնահատութիւն ալ զիւղերու (իխթիեար մէճլիսիավ) ընելու կեղեքիչ միրիպայութիւնը և չափազանց տոկոսները որ երկրին աւրուելուն մեծ պատճառ էին, խափանելու սահմաններ դրաւ, հաւասարութեան օրէնքը հաստատեց. և հայոց վկայութիւնը (նիզամէն) լնդունել հրամայեց. ժողովրդեան անդորրութեան համար՝ դաշտը Մուշէն զատեց և երկու միւտիւրութիւնը ըրաւ. և միւտիւրներու քով ալ մէկ մէկ հալ մուտավիններ հաստա. տեց՝ ալս ամեն բարեկարգութեանց և ժողովրդեան ի. բաւանց վրայ հսկելու:

Բայց Մուշ միշտ անփոփիս մնաց. շուտով հայ ժանտարմաք ցրուեց. և մուտավիննութիւնն ալ վերջացուց. և աշխատեցաւ միւտիւրութիւններն ալ վերցնե. լովի դաշտը վերստին Մշոյ հետ միացնել որպէս զի բոլոր երկրին զէկը միմիալն իը ձեռքը ըլլայ՝ անկախ ու. ըլիշներէ, և ըստ հաճոյս հարստահարէ. թէ և երբէք ետ կեցած չէ: Այս երկրի մէջ (մէնտիֆիի սնտուկին խափանուելուն պատճառ ալ Մշեցիք կրնան համարուիլ որ եթէ չ'խափանուէր՝ կրնար երկրին մեծ օգուտ ըերել: Մեր այս ամեն ըսածներն հարիւրաւոր դէպքերով հաստատուած են ու կը հաստատուին, անոր համար կը խոր. շինք դէպքերու պատմութիւններով ընթերցողները ձանձրացնելէ: Տարօնոյ հայք ընդհանրապէս պարզ բարեմիտ և քաղաքականութեան մէջ երկչոտ և օրինաց անտեղեակ ըլլալով՝ ալս ամեն չարեաց ենթակայ եղած են. և իրենց թշնամեաց խորամանկութեամբ գրեթէ միշտ երկպառակեալ վիճակի մէջ կը գտնուին ի վնաս անձանց և եր ըին. և շատ անգամ իրենց գործը իրենց ձեռօք կ'աւերին առ տգիտութեան՝ խաղավիք ըլլալով քանի մը շահագէտ անձերու, որոնք ժամանակ ժամանակ երկրի աւերմանը և աւերի, ներուսն գործիք եղած և միշտ ի վնաս ժողովրդեան գործած են: Երկրին ընդարձակութեանը նալելով այսպիսեաց թիւը բարեբախտաբար խիստ նուազ է, սակայն փոքր մի զանգուած բազում ալիւրս խմորէ: կըսէ առածը: Ասոնց բանին չ'եկած փաշալ, միւտիւր և առաջնորդ՝ կար ժամանակ մը որ, երկրին մէջ

դադար չեր կընար առնուլ. վասն զի ասոնք զբարտելու, ստորագրութիւններ մուրալու և կնիքներ հնարելու, կեղծելու և հանրագրելու խիստ հնարագէտ և ճարպիկ էին. բայց հիմա այդպիսեաց թիւը պակսած է և ազդեցութիւննին ալ բաւական տկարացած է: Ահա այս է Տարօնցու քաղաքական վիճակը և ասոնք են անոր աղքատութեան գլխաւոր պատճառները, որոնք մինչև ցայսօր շատ տներ կործանեցին և ո՛ գիտէ թէ դեռ ո՛րչափ ալ պիտի տապալեն՝ եթէ հոգ չտարուի:

## ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿ.

Նախնի Տարօնցուց ազգալին կեանքը նոյնպէս և քաղաքականը խիստ փալլուն կը ներկայացնէ մեզ պատմութիւնը: Աւելի հնագույնը անծանօթ ըլլալով՝ Վաղարշակ Պարթևի օրով կըսկսի Տարօնոյ մէջ Սիմ լեռան կողմը Սլկունեաց փառաւոր նախարարութիւնը, և մինչև մեծին Տրդատայ ատենը ալնչափ կը զօրանալ, որ Տօրոսական աշխարհներու վրայ առանձին թագաւորելու խռոտում առնելով Շապուհէն՝ նոյն աշխարհները կապըստամբեցնէ և բաւական ատեն կը վրդովէ ու կը լուզէի նպաստ Շապհոյ, քաջն Տրդատը աշխատցնելով:

Սլկունեաց ցեղի ջնջուելէն ետքը՝ նենազն Մամիկոնեանք տիրեցին Տարօնոյ, և առաւել ևս զօրացան: Մամիկոնեանց տրուեցաւ նաև հայոց ընդհանուր սպարապետութիւնը, որուն մէջ իրենց անձնուէր հայրենասիրութեամբ և անհամեմատ քաջութեամբ խիստ սքանչելի և փառաւոր հանդիսացան մինչև վերջը և փառաւորեցին զազգն և զհայրենիս: Հայաստանի զինուորութեան և քաղաքականութեան բաղդը միշտ իրենց ձեռք ունենալով միշտ վսեմ օրինակ հանդիսացան քաջութեան և հայրենասիրութեան, նոյնպէս և բարեպաշտութեան, և իրենց անունն անմահացուցին:

Սլկունեաց ատենները Վահկունեաց Հայկական ցեղն ալ մասնաւոր բնակութեան տեղ ունէր Տարօնոյ մէջ, և իր ոստանն էր Աշտիշատ, ուր ծաղկեցուցած էին դիցապաշտական կրօնը իր ամեն ճոխութեամբը: Սլկու-

նեանց և Մամիկոնեանց ոստանն եղած է Ողական ամուր բերդաքաղաքը:

Դեմետը և Գիսանեալ Հնդիկ ցեղերն ալ Վաղարշակայ օրով հաստատուեցան Տարօնոյ արևմտեան մասին մէջ՝ զոր Եփատ գետ կը բաժանէ, որոց առաջին ոստանն եղած է իրենց ձեռակերտ Վիշապ քաղաքը Աշտիշատի մօտ, ուր թերես իրենց Հնդկական վիշապաձև չաստուածները պաշտելնուն համար, ինչպէս կ'ակնարկէ Ձենոր, կամ դաստակերտը անոնց նուիրելնուն համար այս անունը տուած են քաղաքին. կամ ինչպէս լիշած եմք արդէն՝ Վահագնի վիշապաքաղ արձանին համար ետքերը Վահեունի քուրմերէն այս անունը տրուած ըլլալ: Դեմետը ու Գիսանէէն ետքը իրենց ցեղի սեպհական գիցավալրն էր Քարկէոլ լերան Խննակնեան տեղին, ուր է հիմա սուրբ Կարապետ հոչակառը վանքը:

Այս ամեն ցեղերն ալ արքալաշուք ճոխութեամբ և գիցագնական քաջութեամբ հարիւրաւոր տարիներ ապրած են Տարօնոյ մէջ, մանաւանդ Մամիկոնեանք, որոց վերջին շառաւիդ կը փալլի Արդէն քաջն տէր Սասնոյ, որուն աղնիւ սերունդը բազմավրդով դարերու յուզման մէջ ծածկուելով կ'անյալտանայ և պատմութեան տեսութենէն կը վրիպի:

Այս նախարարութիւններ միշտ անուանի եղած են քաջութեամբ, հալլենասիրութեամբ և մանաւանդ կրօնասիրութեամբ, որուն կը վկալեն իրենց կառուցած քաղաքական ու կրօնական հոյակապ անթիւ շէնքերը, և մասնաւ որապէս ալ Լուսաւորչայ ատեն կրօնական կրուիւր. իսկ արդի հոչակաւոր վանորէից և մեծաշէն եկեղեցեաց բազմութիւնք ընդհանըապէս Մամիկոնեան տան ջերմեռանդ բարեպաշտութեանը կենդանի վկալներն են ցալսօր:

Այս երևելի ցեղերէն զատ ուրիշ երկրորդական նախարարութիւններ ալ եղած պիտի ըլլան անշուշտ Տարօնոյ մէջ. սակայն անոնց և ոչ մէկին հետքը անդամ կ'երևէի այսօր. ուստի կը կարծուի թէ այս ցեղերը հետզետէ ջնջուած, տաճկացած և մէկ մասն ալ օտար լուրջը Յ.

երկիցներ գաղթած են, որով նախարարական ցեղերու ոչ միայն ազնիւ ձիքեր, ալլ և անուններն իսկ անհետացած է այս երկրի հայուն մէջէն և մոռցուած:

Տարօնոյ արդի հայութիւնը, ինչպէս կ'երևի, Հայաստանի զանազան գաւառաց ստորին կարգի ռամիկ ժողովուրդներէն ձեացած է, և չլուսացուիր թէ իրենց մէջ Հայկազանց և Արշակունեաց գարու բնիկներէն գըտնուի. վասն զի գարաւոր վրդովմանց, Հանապազօրեալ ասպատակութեանց և անդարձ գերութեանց երեսէն Հայաստանի և ոչ մէկ գաւառին մէջ յուսալի կերևի բնիկ հին ժողովուրդ գտնել, և ոչ իսկ գերդաստան մը, ալլ ամենն ալ ժողովածոյ են ալլ և ալլ կողմերէ եկած:

Այս ողովուրդը լառաջադիմական ամեն միջոցներէ զուրկ ու անտարբեր է. իր ապագալին համար բոլորովին անփոյթ է և իր վրայ ինչպէս առարի մը վրայ կը նայէ. արթնութեան և հեռատեսութեան ձիքերէ կարծես թէ կողոպտուած է բոլորովին. ազգալին սիրոյ և միութեան զգացումն ու փափագը մեռած է. իրեն համար ազգալին սլատուոյ և փառաց նախանձախնդրութիւնը նշանակութիւն մը չ'ունի. ուսումնասիրութեան, ազգալին լառաջադիմութեան և կենցազագիտութեան անճաշակ է, բարեկապաշտութեան մէջ թուլցած, և վերջապէս ամեն բանի մէջ անտարբեր և ստրկական ձիքերով լի. որով ոչ անուանտկոչութեամբ, ոչ քաջութեամբ և ոչ բարեկապաշտութեամբ արդի Տարօնցին կրնայ հին Տարօնցոց նմանիլ: Հին Տարօնցոց լաջորդական վոքրիկ կեանք մը միայն Մշոյ քաղաքի հայերէն ոմանց վրայ կը նշմարուի ընդ աղօտ, և այն խոռակցութեան ոճերու մէջ, որ խիստ մօտ է Բիւզանդալ և Մամիկոնեան պատմչի գրածերուն:

Տարօնոյ դրացի Տօրոսաբնակ հայք աւելի կը կրեն ազգալին զգացումը, թերևս ինչպէս կերևի, Տարօնոյ նախնի հալրենասէր իշխաններն ու քաջերը շատ անդամ այն լեռներն ապաստանած ու անոնց ազատամէր բնակչաց հետ խառնուած ըլլալուն համար: Քաջութիւն, կրօնասիրութիւն, ազգալին աւանդութիւնք և վիպասանութիւն ու լեզուի մաքրութիւն (քիչ քրդերէն բառեր

միայն խառնուած) աւելի կը տեսնուի այս Տօրոսական քնակչաց վրայ. թէ Զորբորդ հայոց, թէ Աղձնեաց և թէ Մոկաց հիւսիսալիին գաւառներուն մէջ. վասն զի այս աշխարհաց՝ մանաւանդ վերջին երկուքի, հարաւալիին գաւառաց հայք մայրենի լեզուն կորուսած և քրդերէն կը խօսին, և քահանայներ իսկ կը գտնուին մէջերը որ հայերէն չեն գիտեր:

#### ԿՐՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿ

Ինչպէս արդէն լիշած եմք՝ Տարօնու դաշտի չորս կողմը բազմաթիւ վանորայք կան գմբեթալարկ և մեծաշէն. որոց մէջ քառասունի չափ վարդապետներ կը գտնուին այժմ, և որոց հովանեաց տակ հանգչած են մեծ լուսով շատ մը հոյակապ անձինք, եկեղեցւոյ և հայրենեաց պաշտպաններ և Շնորհալի թարգմանիչներ:

Տարօն ժամանակ ժամանակ փրկիչներ և լուսաւորիչներ ընծայեր է ազգին: Տարօնէն ելած են Սահակներ, Մեսրոպներ և Խորենացիներ, նոյնպէս Վարդաններ և Վահաններ, որոնք Հայաստանեալց եկեղեցւոյն և ազգին անձնուէր նահատակներն ու պարծանքն. եղած են: Տարօնցիք եղած են հայոց լաղթական բանակներուն արի շահատակները և լաղթութեան փառքը ըստացողները, սակայն ալսօր այս ամենը գլխովին փոփոխուած են. և Տարօնցին դիւրաւ չ'հաւատար թէ ինք այնպիսի քաջաց սերունդ է, կամ իր բնակած երկրի մէջ երբեմն այնպիսի հայեր գտնուած են. վասն զի աղջալիին պատմութեանց անտեղեակ ըլլալով՝ իր մէջ եղած աւանդութիւններուն ալ այսչափ մը հաւատք ունի: Ամեն գաւառի և ազգի մէջ եկեղեցիք ժողովրդեան կրօնասիրութեան և ուսումնարանք ուսումնասիրութեանը ջերմաչափներն պէտք է համարուին. անոնց բազմութենէն և պայծառութենէն ժողովրդեան վիճակը կշռելով: Տարօնոյ ընդարձակ դաշտի մէջ հարիւրի մօտ հայ գիւղեր կան և գրեթէ ամենն ալ եկեղեցի ունին. ոմանք մէկ, ոմանք երկու և երեք, որոնք ընդհանրապէս հընցած, տգեղ և նսեմ շէնքեր են, և մերկ յեկեղեցական

ամեն բարեկարգութենէ և ի պայծառութենէ։ նոլն-  
պէս և ի սրբազն անօթոց և ի զգեստուց միանգա-  
մայն։

Ժողովուրդը տգէտ է ամեն բանի մէջ։ Թէև չա-  
փաւոր կրօնասէր և ջերմեռանդ է, սակայն ունի նաև  
իր արմատացեալ աւելորդապաշտութիւնները։ Կը լա-  
ճախէ կախարդներու քով, կը հաւատալ հմայութեանց,  
քաջերէ, շըվոտէ, քափոսէ (ճաղի), թպղալէ, ստնտու  
կանանց կոխուելէ, լուսնի նորենցէ կը կասկածի ու կը  
վախենալ. լուսնի նորած ատեն չար ու բարի գուշա-  
կութիւններ կընէ. սպակի ատեն հարս ու փեսայ կը  
կապէ, եկեղեցի չ'կարծուած տեղերը ուխտի կրյաճախէ,  
նոյնպէս ամայի տեղերը գտնուած ջերմուկները (այզգմա),  
և անոնց քով եղած բուլերու վրայ շորի կտորներ կը  
կապէ. զիշերները կը վախնալ զերեզմանոցներու քովէ  
անցնելու նոյնպէս ջրաղացներու և աւերակ տեղերու՝  
երկիւղ կրելով (կոռնափշիկներէ, խօրթլագ) և քաջերէ։

Այս երկրի մէջ քահանալք բազմաթիւ են՝ քան ա-  
մեն տեղ. երկրի ամեն քտչանալքը ի միասին առնելով,  
իւրաքանչիւրին քսան տուն ծուխ հազիւ կիլնալ. Ասոնք  
ընդհանրապէս անուս և տգէտ մարդիկ են՝ միանգամալն  
և անփոլթ ուսման. ասոնց մէջ անսխալ աւետարան  
կտրդացողներու թիւը փոքրիկ բացառութիւն մ'է. ընդ-  
հանրասիւս աղքատ են և շատերը ժողովարարութեամբ  
կապրին՝ ի նախատինս քահանալութեան։ Ազգալին և  
կրօնական զգացում գրեթէ ընաւ չունին. աղթարք գոր-  
ծածող և նուսխա շինողներ ալ շատ կան մէջերը. շատ  
մը առասպելներ և գեղեցիկ հալհոլութեանց շարքեր  
գիտցող պատուաւոր քահանալք ալ բաւական կը գըտ-  
նուին. կան որ վարուց մասին ալ գովելի չեն. ալչափ  
մը լիշել բաւական է անաչառութեան։

Այս երկիր վանքեր ու վարդապետներ շատ ըլլա-  
յուն՝ ամեն մէկ գիւղ տարին առ նուազն 10—15. էն  
աւելի կը պատահին ճանապարհորդ և նուիրակ վարդա-  
պետներէն. բայց սակայն երկրին մէջ քարոզի և խրատի  
սով կայ. ժողովուրդը Երիքովի ճանապարհէն վերցնելու  
կարողութիւն և կարեկցութիւն մի հարցներ, ալլ ըուը-

ճու (սերմ օրհնէք), պաղի, մատաղ, հոգեբաժին, քառասնից, կողոպուտ, խոստումներ, գաւազանապտուղ, մասունքի խաչահամբոլը. իւղ, պանիր և ալյն ժողովել:

Ահա այս է մեր Տարօնաբնակ ժողովրդեան հոգեւորական պաշտօնէից կարողութիւն և արժանաւորութիւնը. և այս է իրենց այցելուած պաշտօնն և իրենց կարեկցութիւնն ու ժողովրդեան տուած մխիթարութիւնը. և ասոր համար Տարօնոյ ժողովուրդը մնացած է կուրութեան և թշուառութեան մէջ, զուրկ յառաջադիմութեան և լուսոյ ամեն փրկարար արդիւնքներէն. լըցեալ միանդամայն նախապաշարմամբ և ստրկական ձրիւք և թշուառութեամբ:

#### ՈՒՍՈՒՄՆԱԿԱԾՆ ՎԻՃԱԿԻ:

Տարօնոյ երկրի հոգեւորականաց վիճակէն կրնալ պարզապէս ճանչցուիլ ժողովրդեան ուսումնական վիճակն ալ, թէ ինչ աստիճան խեղճ ու ամենաողորմելի է: Այս այս երկրէն փալլած են շատ մը սքանչելի հանճարներ. Մովսէս Խորենացի, Մամբրէ վերծանող, Դաւիթ անդաղթ, թերեւս և Եղիշէ. նոյնպէս Մեսրոպ սքանչելի և Սահակ Պարթև և ուրիշներ ալ. Հիմա ալ երկրի մանկանց վրայ սրամտութիւն և ուսման աշխոլժ և ամեն յարմարութիւն ու յաջողակութիւն կը նշմարուի. սակայն երկրին վանքերուն մէջ անդամ (բաց ի սուրբ Կարապետէն) դպրոցներ չըլլալուն պատճառառ՝ այս հանճարներն ոչ կը լղկուին և ոչ ալ երեւն կելլեն ու կը փալլին:

Երկիր նոյն, հող, օգ և կլիմայ նոյն, երկինք և աստեղք նոյն, բնական սնունդ նոյն՝ ինչ որ էր մեր նախնեաց ատեն. բայց ներկայ տարօնցին իր նախնեաց հետ երբէք չկրնար համեմատուիլ. վասն զի ուսումնական և բարոլական սովը սաստիկ կը տիրէ երկրին վրայ, ուսումն, ուսումնարան, ուսումնասիրութիւն, ուսումնական ընկերութիւն և կեանք, ասոնց և ոչ մէկը կերևսի այս բազմահայ երկրին մէջ:

Դպրոցներ բանալու դժուարութիւն բնաւ չերևիր»

վասն զի ինչպէս արդէն լայտնած եմք, երկրին մէջ շատ մը մեծամեծ հայ գիւղեր կան՝ լիսունէն մինչև 300 տնուորի մօտ, և իրենց բազմաշունչ տներն ալ մէկմէ. կու այնպէս կից են որ շատ տեղ քաղաքներու տներու մերձաւորութիւնը անոնց չհաւասարիր:

Այս երկրի մէջ՝ ինչպէս և շատ տեղեր ալ, գլուզ-ներ բանալու արգելք և տեղ տեղ բացուածներն աչ վաղվաղակի գոցելու պատճառ եղած է՝ նախ ժողովը դեան ուսման օգուտն ու յարգը ճճանչնալն և անտար-բեր անփութութիւնը. երկրորդ կղերի անփոլթ և մե-ղադրելի թուրութիւնը, թերևս իրենց վնասակար հա-մարելով ժողովրդեան լուսաւորութիւնը, որ խիստ կը սխալին՝ եթէ ալգպէս մտածեն: Այս գաւառի մէջ ա-մեն տեղէ աւելի մեծ է կղերի ազգեցութիւնը ժողովր-դեան վրայ և առանց կղերի չէ կարող ժողովուրդը միանալ և այսպիսի ձեռնարկութիւն մը ընել՝ իր գըտ-նուած ներկայ վիճակին մէջ:

Արդէն յայտնի կ'երևալ թէ որչափ պէտք կալ ալս գաւառի մէջ դպրոցներ հաստատելու հոդ տանելու համար, նա մանաւանդ վանքերու մէջ՝ որոցմէ կսպա-սէ ազգը կրօնագէտ, կարգապաշտ և ժողովրդասէր հո-վիւներ. ինչպէս էին մեր նախնի թարգմանիչներ, ո-րոց շնորհաց նշոլն իսկ ալսօր չ'երևեր Տարօնոյ մէջ: Ժողովուրդ կոյր, քահանայ և վարդապետ տգէտ. սնա-պարժ և անկարեկիր ժողովրդեան. չ'կան այն հովիւնե-րը որ իրենց ժողովրդեան իրաւանց պաշտպան և լա-ռաջադիմութեան գրօշագիր ըլլան. վասն զի չ'կան այն դպրոցները որ այսպիսի անձինք ծնանին ազգին: Ազ-գային կեանք մը միմիալն դպրոցներով և եկեղեցւոյ սրբազն բեմերով կը վերանորոգուի: Սակայն դժբաղ-դաբար ասոնց առաջինը անգոյ և երկրորդ լուռ և համը է ալս երկրի մէջ:

Գիւղերու մէջ ընթերցասիրութիւն և ուսումն տա-րածելու համար ընկերութիւն մը կազմելու պէտք կ'ե-րեի. և ալս ընկերութիւնը Մշոյ առաջնորդի և կամ երկրին վանահօրներէն մէկուն ձեռքովը կրնալ սկսուիլ և հաստատուիլ. և անշուշտ ենք որ տարօնաբնակ հա-

լերէն շատերը անոր բաժանորդութեանը յօժարակամ և պատրաստ պիաի գտնուին. և երբ այսպիսի ընկերութեան մը ձեռօք անկախ վարժարաններ բացուին, ալ այնուհետև գեղջկական երկարաւակութեամբ կամ մեղկութեամբ դպրոցներու վաղվաղակի գոցուելուն երկիւ. Այ կը վերցուի, ինչպէս շատ մը դպրոցներու վրայ կը տեսնուի որ չնչին պատճառներով կը գոցուին առանց քանի մը ամիս կեանք ունենալու. Ասկէ զատ շատ գիւղերու հարուստներն անդամ որ իրենց հաճոյքներու և քրդաց ըռջճուներու համար հարիւրներով և հազարներով ոչինչ ծախքեր կընեն ամեն տարի, չեն հաճիր վարժատան համար տարին տաս դուրուշի արժէքով ցորեն վճարել. վասն զի իրենց միտքը մանեկանցը դաստիարակութեանը վրայ երբէք դարձուցած չըլլալուն՝ վարժատան համար ամենափոքր և չնչին տուրք մը տալն ալ իրենց աչքին խիստ ծանր կ'երևար:

Ահա այս է Տարօնոյ ներկալ վիճակը, և ասով կընայ իմացուիլ թէ այս ժողովուրդը որչափ ոտքիաբարոյ եղած է. և ասկէ աւելի ինչ կը յուսացուի քանի որ դպրոց չ'կալ, օրինաւոր դաստիարակութիւն չ'կալ, լրագիր կարդալ չ'կալ, ուսեալ մարդ չ'կալ, և վերջապէս ազգալին պատուոյ զգացում և նախանձախնդրութիւն չ'կալ. ինչու Տարօնոյ հալ այս թշուառ վիճակ ունենար. ինչու բազմաթիւ և ծաղկեալ դպրոցներ չ'ունենար այսօր. ինչու Տարօնցին պատմութիւնից և կրօնից անտեղեակ և հնութեան, ազգասիրութեան և հայրենասիրութեան անճաշակ մնար. ինչու տկար երևար բանական խորհրդոց մէջ, և ինչու բարոյտկան և քաղաքական կեանքէ զուրկ և ինչու բարոյական յառաջադիմութեան սքանչելի զարդացում մը չ'ունենար իր մէջ, որով միայն կընայ վերանորոգել իր ազգալին կեանքը:

ՄՈՒԾ ԵՒ ՄԸՆԹԻՆՔ.

Մուշ քաղաքը (գրեթէ 20,000 շունչով) Մեծ Հայաստանի չափաւոր քաղաքներէն մէկն է, և ինչպէս

լիշած եմք, թէ բոլոր լիվացութեան և թէ Տարօնոյ դաշտի հարաւալին արևմտեան մէկ խորշին մէջը կը գտնուի հռչակաւոր Սիմ լեռան ստորոտը և Մեղրագետէն ժամաւ չափ հեռի:

Իր դիրքը երկարաձեւ բարձր բլրի մը վրայ և անոր շուրջն է, երկու խորածորերու մէջտեղը, որոնք սեմաբուխ անթիւ աղբերականց աւազան ձեւանալով ազնիւ և առատ ջուր կը մատակարարեն քաղաքին, և անոր բազմաթիւ աղօրիքն ու ծխախոտի արտերն ու պարտէզները ջրելէն զինի՝ դաշտի մէջ ուրիշ գիւղերու ալ արտերը ոռոգելով զատ զատ Մեղրագետ կը թափին, ընդամենը գրեթէ չորս ժամի մօտ ճանմալարհ ընելով:

Քաղաքի մէջտեղի բլրոյն ծալրը կը գտնուի վաղեմի բերդը՝ տաճիկ տներով շրջապատեալ: Իր դիտարանը խիստ սրտաբաց և սքանչելի է, դաշտի արեւմտեան մտսը գրեթէ ամբողջ իր առջեւն է, մինչեւ Պինկեօլայ եւ Խամբըրերդի լեռներն կը հասնի իր հորիզոնը:

Այս բերդը հիմա հիմնալատակ քակուած է. բայց շատ անգամ հալոց այլ եւ այլ իշխանաց ապաստանարան եղած եւ անշուշտ հայութեան փառքը պաշտպանած է. և վերջին երկու գարերուս մէջ ալ հռչակաւոր Ալատին Պէկի տան իշխանատեղին ըլլալով՝ մինչեւ կէս դար առաջ ալ ներքին պատերազմներու առեն բուտական արիւնհեղութեանց պատճառ եղած է իր դիրքովն ու ամրութեամք:

Բովանդակ քաղաքին ձեւը բոլորշիի մօտ է, տուները շատ խիտ ըլլալուն մեծ շրջապատ մը չ'ունի, եւ կարելի է չո վալրկենի մէջ պատել անոր բոլորտիքը: Քաղաքը արտաքին եւ ներքին գեղեցկութենէ զուրկ է՝ նոյնպէս եւ տները, միայն թէ բարձրի թաղերը հեռուէն բնական գեղեցկութիւն մը կը ցուցնեն:

Տները պարզ քարաշէն եւ ընդհանրապէս կրկնաւարկ. բայց բոլորն ալ տձեւ ու անշուք են, ոմանք մեծամեծ լուսամուտներ ունին, բայց ապակի գործածելը դեռ սովորութիւն եղած չէ, որ բնակարաններու թէ գեղեցկութիւնը եւ թէ օդով ազնիւ լատկութիւնը

աւելցընէ։ Քաղաքին բոլոր շէնքերը փայտով բըռ-նուած հողածածք են եւ պատերն ալ պարզ կաւէ շա-ղախով ծեփուած։ ոմանք ներսի կողմերը միայն սպի-տակ հողով մը կը ճերմկըցնեն, եւ տանց մաքրութեան կարասիք եւ կարգադրութիւնն ալ նարօնոյ շինականաց կերպովն է, բայց մաքրութիւն եւ քիչ մը աւելի ճո-խութիւն կ'երեւի հոս, նոյնպէս եւ կերակրոց մասին ար Ալս մասերուն մէջ տաճիկք ալ այսպէս են։

Քաղաքի մէջ լուալիք բնաւ չ'կայ, փողոցները ոչ քարայտակ ունին և ոչ ալ լայնութիւն, ուղղութիւն եւ հարթութիւն, եւ ալս ամենուն պատճառաւ ալ՝ օդոյ ապականութիւն մը կը տիրէ բովանդակ քաղա-քին. մանաւանդ որ կենդանիք ալ շատ կը պահուին այստեղ եւ փողոցաց ալ մաքրութեան հոգ չ'տարուիր բնաւ. վասն որոյ եթէ Սիմ լերան քամին շարունակ չմաքրէր այս օդը, եթէ գնայուն առատ ջրերը չ'ըլլա-լին, անտարակոյս լուճախակի մեծ կոտորածներ պիտի ըլլալին եւ Մուշ անընակ պիտի ըլլար, Սակայն խիստ առողջ ու զօրաւոր եւ կայտառ բնակիչներ ունի հիմայ. կառավարութիւնն ալ սկսած է փողոցները լայնցընելու հոգ տանել. որով կը լուսացուի թէ Մուշ ալ՝ թէ եւ ուշ օր մը բարեկարգ քաղաքաց կարգը կը մտնի.

Գլխաւորապէս ինն թաղերու կը բաժնուի Մուշ քաղաքը։ Հայոց թաղերն են՝ Վերին, Զորոյ, սուրբ Մար-նի, Բրտի և ծիկրաշինու թաղեր. իսկ տաճկացը՝ Բեր-դի թաղ, Զուրտ Մահալլէ, Տիւզ Մահալլէ և Տաշօլենց կամ Գօթանենց թաղ. Քաղաքին բարձր դիրք ունեցող թաղերն են Բերդի և Վերին ու Բրտի թաղերը։

Միայն մէկ ձորակ մը կ'անցնի քաղաքի մէջ տե-ղէն, Վերին և Զորոյ թաղերու կշտով, և կը խառնուի քաղաքի արևելեան կողմէն եկող Զորոյն որոյ ջրերով կը դառնան Վերին և Զոր թաղի բազմաթիւ ջրաղաց-ները. բայց այս ձորակի ջուրը խիստ նուազ է և ամա-ռը կը ցամքի երբեմն, Մշոյ երկու մեծ ձորերու ջրե-րը որչափ առատ և ազնիւ են, ալնչափ նուազ և հա-սարակ են իր միջի ազբիւրներու ջրերը. Միայն Զորոյ թաղի իշխանաց անունով աղբիւրը և մէկ երկուք ալ

կան, որոց ջրերը բաւական ազնիւ ու պաղ են ամառը: Մշոյ քաղաքի մէջ պտղատու ծառոց պարտէզներ կամ ուրիշ ծառաստան խիստ թուաւոր են, գտնուածներն ալ անկանոն ու խիստ անճաշակ և քանի մը ծառերէ միայն բաղկացեալ: Ծաղկոց և բուրաստանի անունը անգամ ծանօթ չէ այստեղ:

Մշոյ ալգիք քաղաքի եղերքէն սկսելով կը բարձրանան ու կը ցածնան գեղեցիկ կերպով մը՝ իւր լեռնալին երեք կողմերն ու դէպի դաշտը: Ալգիներու մէջ պտղատու ծառեր քիչ կը գտնուին: Այս ալգիներու գեղեցիկութիւնը բնական է. ամենն ալ անջրդի ու քարոտ դիրքերու մէջ են: Արուեստական բան չ'երևիր հոն, ոչ լոգել կալ և ոչ որթուներուն գլուխ կապել տալ, միայն գարնանէ գարուն կը փորեն: Բոլոր ամառը իւրաքանչիւր ոք իւր ալգւոյ հնաւանին մէջ կ'անցնէ ամենայն ուրախութեամբ իր ընտանեօքը հանդերձ: Հընձանները կրկնալարկ քարաշէն և բաւական ամուր ու գեղեցկաշէն են, խաղողը այն տեղ ճմլելէն ետքը շուտով կը մեկնին: Եթէ պէտք եղած խնամքը տարուի և Մշոյ ալգիք խակ չ'քաղուին, Մշոյ գինին կընալ անուանի ըլլալ:

Մշոյ քաղաքի մէջ երևելի հին շէնքեր չեն գըտնուիր, նորերու մէջ ալ աչքի զարնելու շէնք գրեթէ բնաւ չկալ: Քիչ մը օրինաւոր կրնան համարուիլ կառավարութեան մէրքէզն ու զօրաց դշլան. որոնք նոր շինուած են ծիւզ մահալէի մէջ. նոյնպէս և շուկալի մէջ երկու խաները: Բոլոր Մշոյ մէջ կալ մէկ հին ու աննշան բաղանիք մը, որ թէ արանց և թէ կանանց կը ծառալէ որոշեալ օրերու մէջ:

Մշոյ հեռագրատունն ալ խիստ աննշան տեղ մը հաստատուած է ծիկրաշէն թաղի մէջ, և լարաբերութիւնն է կարնոյ և Բաղիշոյ և անկէ Վանալ հետ. բայց Մշոյ մէջ վաճառականութիւն չըլլալով՝ աւելի բանուկ չէ:

Դաս մը կանոնաւոր զօրք կը մնայ շարունակ Մշոյ մէջ, որ բաւական ապահովութիւն է երկրին՝ մանաւանդ քրիստոնէից, որոնք միշտ ենթարկուած են քըրդաց բարբարոսութեան:

Մշոյ հալք իրենց հինգ թաղերու մէջ ունին հինգ եկեղեցի, (հարկաւ մէկ քանի հատն ալ ճամփ և ալլն եղած են), սուրբ Յարութիւն՝ Վերին թաղ, Եւկ Աւետարան՝ Զորոյ թաղ, սուրբ Մարիանէ՝ համանուն թաղի մէջ, սուրբ Կիրակոս՝ ծիկրաշէն, և սուրբ Սարգիս՝ Բրտի թաղի մէջ, որոնք ամենն ալ աննշան, մթին և նսեմ շէնքեր են:

Մշոյ մէջ լատուկ առաջնորդարան, ազգալին թանգարան և ընթերցարան չգտնուիր, դպրոց անուամբ ալ միայն առաջին երեք մեծ թաղերու մէջ կայ մէկ մէկ շէնք, որոց մէջ 150 ի չափ մանր տղայք հասարակ ընթերցանութեամբ կրօքաղին։ Տաճկիներն ալ ունին երեք հատ, մէնարէով ճամփ, և քանի մ'ալ մետրէսէք։ Ճամփիներու երկուքը որ շուկայի երկու ծայրերն են՝ բաւական մեծութիւն ունին, և շուկայի վերին ծայրինը՝ հայոց եկեղեցի է եղած կ'ըսուի, և կարծիք կայ թէ Բագարատ իշխանի շինածն ըլլալ Փրկչի անունով։ Ունին նաեւ քանի մը աննշան մէքթէպներ ալ իսկ ըիշշտիւթէ չկայ։

Մշոյ շուկայն որ քաղաքի եզերքը ու անոր ստորին եւ հարթ մասին մէջն է, փոքրիկ ու անշուք է, 150 ի չափ աղքատիկ խանութներ ունի, եւ չորս ալ խաներ՝ կրկնայարկ պարզ շէնքով, որոց սենեակները ամենն ալ քաղաքացի եւ Բաղիշեցի խանութպաններու ձեռքն է, դողերէ քիչ մը ապահով ըլլալուն համար։ Բոլոր Մշոյ մէջ քարուկիր և ապահով շէնք մը չգըտնուիր գրեթէ, թէ և հարուստ և կարող մարդիկ պակաս չեն։ Մշոյ շուկայն այնչափ անկանոն եւ պակասաւոր է, որ հրապարակ մը անդամ չունի՝ կենդանիք, ընդեղէնք եւ փայտ ու վառելիք ծախելու սեպհական։

Մշոյ մէջէն ալ այն բերքերը կելլեն՝ ինչ որ գաւառէն, ալսինքն ծխախոտ, ալգույ պտուղք, քանի մը տեսակ գինի եւ ալլն։

Այստեղ ճարտարութիւնք և արուեստք մեռած են, կամ թերեւս ժամանակէն ի վեր մուտք գտած չեն։ Քաղաքին արհեստաւորաց խումը կը կազմեն՝ դարբիններ, կօշկակարներ, դերձակներ, եւ քանի մը որմնադիրներ

եւ հիւսներ, ամենն ալ խիստ խոշոր։ Բըտութեան արհեստը միայն խիստ ծաղկեալ է այս քաղաքի մէջ, եւ արհեստաւորաց խումբերու մէջ ասոնք խիստ բազմաթիւ, եւ գրեթէ ամենուն հաւասար կուգան։ Մշեցոց մեծագոյն մասը այգեպան, պարտիգպան, ծխախոտ մշակող, իշապան, ձիապան եւ այլն են. փոքրիկ մաս մ'ալ գիւղերը մանրավաճառութեամբ կը պարբիւ։

Մշոյ մէջ ինչպէս արուեստներն՝ նոյնպէս և վաճառականութեան զարգացումը բարեկամ չ'ունի ընաւ. Քաղաքի առեւտուրը բաւական շահաւետ է եւ բաւական ալ բերք կ'ելլէ երկրէն, սակայն կանոնաւոր եւ մեծ վաճառականութենէ զուրկ է քաղաքը։ Բաղիշեցի հայերէ զատ՝ օտար վաճառական մանաւանդ ձմեռը, ընաւ չգտնուիր։ Թէ Բաղիշեցի և թէ Մշեցի հայք որոց ձեռքն է գրեթէ Մշոյ առեւտուրը, ամենքն ալ խանութիւթեթև առեւտուրներով ու մանր վաճառականութեամբ կը զբաղին։ Ռուկայի երես աղքատ պաքքալներէն զատ՝ տաճիկ գրեթէ չգտնուիր։

Մշեցի տաճկաց մեծ ու շահաւոր վաճառականութիւնն է՝ անիրաւ կաշառակրծութիւնը, քանդիչ վաշխառութիւնը, և կեղեքիչ միւլթէզիմութիւնը. որոնցով քսան երեսուն տարիէն ի վեր օր ըստ օրէ երկիրը կ'աւերեն ու իրենք կը հարստանան։

Մշեցոց մէջ որքան որ ուսումնական և նշանաւոր երկելի անձինք չ'կան, այսու ամենայնիւ հարուստներ պակաս չեն երկու ազգաց մէջն ալ, սակայն երկելի վաճառականութիւն և վաճառական մը չ'կայ։ Մշոյ յարաբերութիւնը վաճառականութեան մասին՝ գլխաւորապէս կարնոյ և Բաղիշոյ հետ է, Ղարսայ, Խարբերդու և Տիգրանակերտի հետն ալ խիստ քիչ, Խոկ երկրին քուրդ թէճիրները Հալպու և Շամալ հետ ալ մեծ յարաբերութիւն կ'ընեն, որուն մասնակից չէ Մուշ։

Մուշ քաղաքը եթէ հետամուտ ըլլայ վաճառականութեան զարգացմանը, մեծ գիւղութիւններ ունի իր գրեցը նկատմամբ, վասն զի իր բազմաթիւ և բազմաբնակ գաւառներէն զատ՝ իր շուրջն ալ շատ մը օրինաւոր քաղաքներ կը գտնուին. որք են իրենց հեռաւու-

բութեսմբը կարաւանի կամ հասարակ ժամու հաշուով։  
Բաղէց՝ 14 ժամ, Վան՝ 40, Ալաշկերտի Թօփրաք-գալէ՝  
32, որմէն հեռի չէ նաեւ Պէազիտ, Կարին՝ 32, Բալու՝  
32, Կարբերդ՝ 42. Տիգրանակերտ՝ 40, Սերթ՝ Բաղիշոյ  
վրայով, 30:

Ասոնց մէջտեղերը և ասոնցմէ ալ մօտաւոր քանի  
մ'ալ գիւղաքաղաքներ կան, ինչպէս՝ Արծէէ, Մանազ  
կերտի և Խնուսայ բերդերը, Կեղուալ գիւղաքաղաքը,  
Դապաղզուր, Արդնի, Ակլ, Հայնի, Հազրո, Լլուճէ, Մու-  
ֆարխին, Նղու և Զոխ, որոնք շատ կամ քիչ Մշոլ և  
իր դաշտին ու երկիրներուն հետ արդէն առեւտրական  
լարաբերութիւն ունին, և անշուշտ կրնալ օր մը մեծ-  
նալ այս լարաբերութիւնը՝ Եթէ կառավարութիւնը իր-  
ուշադրութիւնը այս երկրին վրայ դարձնէ կառարելա-  
պէս, և ժողովուրդն ալ փոյթ ունենայ ուսման, երկրա-  
գործութեան և արուեստից մէջ լառաջ երթալու, որով  
միայն կարելի է վաճառականութեան լառաջադիմու-  
թիւն տեսնել, որ երկրին զարգացումն ու լառաջադի-  
մութիւն ըսել է։

Մշոլ ժողովրդին հարստութեան ընդհանուր վի-  
ճակն քաղաքին բռնակալութեանը վերցուելէն ի վեր-  
շատ աղէկ է։ Երկու ազգաց մէջ ալ շատ մը հարուստ-  
ներ կը գտնուին. հասարակ ժողովրդին վիճակն ու ապ-  
րուստն ալ շատ գէջ չէ։

Մշոլ տաճիկ հարուստներ դաշտի և գաւառաց մէջ  
իսկ շատ մը թափուներու տէր կը լլան հետզետէ, իսկ  
հալեր իրենց բնակած փոքրիկ տներէն զատ՝ Եթէ կա-  
րելի է զանոնք տուն կոչել. առեւտրոյ խանութ մը ան-  
դամ չունին, և ամենն ալ վարձակալ են զուկալի մէջ։

Մշոլ թուրքերու բարուց վրայ ընդհանրապէս խօ-  
սած եմք, իսկ հալք բնութեամբ ընդհանրապէս են իշր-  
ըստ, բաւական քաջ, և քիչ մը ինքնահաւան, լոխորդ,  
հալհոլիչ, անուսումնասէր. գինեսէր. են նաև բարե-  
պաշտ, ողորմած և աղքատասէր։

Մշեցոց զգեստ և տնական կարգ ու կեանք ինչ-  
պէս ըսած եմք շատ քաղաքավալել չէ, ալլ խիստ պարզ,  
չարքաշ և ապրուստին կարի սակաւապետ, նոյնպէս են

և տաճկաց աղքատներ, Մշեցոց զինուորութիւնն ալ թէ հեծեալ և թէ հետևակ ճիշդ քրդաց նմանն է:

Մշոյ ալգեստանեալց բազմախումբ կաքաներն ու ծիրին կատարալ լերան զուրջի այծեամները Մշեցի հայերն ու տաճիկները բաւական վարժեցուցեր են որսորդութեան:

Մշոյ բնակիչք թէ հայք և թէ տաճիկք որսասէր և զբօսասէր են: Ամառը լեռնալին գեղեցկադիր ալգիներէն զատ՝ Մոկունք, Աստղն բերդ, Փլած բերդ և Հողիբերդ՝ որ փլած բերդի արևմտեան կողմի ձորոյն գըլուխն է, Մշեցի ազգայնոց զբօսավայրերն են. գրեթէ նոյն նպատակաւ տարին քանի մը անդամ ալ Առաքելոց վանք կերթան մեծ բազմաւթեամբ և որոշեալ օրեր, փողերով և թմբուկներով: Ուշտի համար ալ սուրբ Կարապետի և սուրբ Յովհաննու վանքերը:

Մշեցի ազգայնոց հարսանեաց ևալլն սովորութիւնք բաւական կը տարբերին շինականներէն ինչ ինչ պարագայներու մէջ:

Մշոյ մէջ քաղաքականութիւնը առաջ գնացած չէ երկու ազգաց մէջ ալ, և նշաններն ալ առաջ երթալու նպաստաւոր չեն երևիր: Խսլամք խիստ մոլեռանդ են և քրիստոնէից հետ երբէք սիրով չեն: Մշոյ տաճիկ հասարակութիւնը տէրութեան արդար օրինաց և քրիստոնէութեան դէմ անարդարանալի նախատալից վարմունք մը ունի. քրիստոնէից չարաշար նախատուիլ և ծեծուիլը շուկալի մէջ՝ հանապազօրեալ և սովորական բան մէ: Ընդհանրապէս զինեալ կը շրջին շուկալի մէջ, խանչալով և նաճախով:

Կառավարութիւնը խիստ թոյլ կերեւի Մշոյ մէջ: Երկրին մէջ կատարուած ամեն զեղծմանց աղբիւրը եթէ Մուշն է ըսուի, երբէք չկրնար սխալ համարուիլ: Վասն զի միւլթէզիմք, հին աղնամնիք և ժանտարմաք որոնք ընդհանրապէս արտաքոյ օրինաց կը շարժին, ամենն ալ գրեթէ Մշեցի և Մուշէն պաշտպանեալ են: Տուրքերու բաշխման և ժողովման մէջ ալ շատ անդամ ժողովրդին վնասակար խաղեր կը խաղցուին: Այս վնասներէն վանքերն անդամ աղատ չեն. ալլ ժողովրդին հաւասար և

երբեմն առաւել իսկ է իրենց բաժինը։

Թէ Մշոյ և թէ գաւառաց մէջ քրիստոնեան օրէնքի հաւասարութենէ զուրկ է, զուրկ է և միանգամայն քաղաքական իրաւունքներէ։

Ազգալին քաղաքական կենաց խիստ տխուր կերպարանք մը կը ներկայանալ այստեղ նախանձախնդիր հայու հետազօտ աչքերուն, կառավարութեան ժողով ներուն մէջ կանոնաւոր կերպով գրեթէ հայ անդամ մը չունինք, եղած ատենն ալ խիստ անպատիւ վիճակի մէջ, բայց շիտակը ըսելով՝ ժողովականութեան արժանաւոր անձինք ալ խիստ նուազ են, ըսեմ թէ ընաւ չկար։

Թող ներուի մեզ ցաւօք սրտի իշել թէ Մշեցի ազգալինք ընդհանրապէս ազնիւ ու պատուաւոր կենաց ճաշակն չեն առած, որով եւ անփոյթ են քաղաքական պատուոյ, անփոյթ եւ անտարբեր ազգալին պատուոյ և յառաջադիմութեան հայրենեաց։

Եւ եթէ Մշեցի ազգալինք այս տխուր կացութեան մէջ չգտնուէին, Մշոյ մէջ շատ մը ազգալին գործեր ժամանակ ժամանակ (իսթիլամներով) չէին ալլալեր, և շատ մը իրեւունքներ չէին ոչնչանար, Կարծեմ Մշոյ քաղաքի ազգալին անտարբերութեան վրայ ալսչափ մը խօսելը բաւական կրնար համարուէր. բայց գէշ չըլլար եթէ քիչ մ'ալ առաջ երթանք ու ազգալին բարոյական և մտաւոր վիճակին վրայ ալ տեսութիւն մը ընենք։

Մուշ քաղաքն որ Տուրքութերան աշխարհին գլուխը կամ ուղիղ եւս ըսելով լուսատու աչքն է, պարտաւոր էր խիստ պայծառ վիճակ ունենալ, եւ պատճառ ըլլալ նաեւ լուսաւորութեան Տուրութերանի թշուառ ժողովրեան, որով կապրի Մուշ եւ օրըստօրէ կը հարստանալ. բայց առ այս ոչ միայն անկարող, այլ նաեւ խիստ անփոյթ է միանգամայն։ Տուրութերանի քաղաքական, բարոյական և ուսումնական մեռելութեան պատճառ Մուշն եղած է միշտ եւ է։ Վասն զի քանի որ ինք չըշարժի բոլոր երկիրն ալ անշարժ պիտի մնալ, եւ ասոր պատասխանատուութիւնը Մշոյ վրայ կը ծանրանալ միայն։ Այս ազգալին եւ քաղաքական մեծամեծ պարտաւորութիւններ կան Մշեցի ազգալինոց կատարելու, զորս կը

գնէ իրենց վրայ ազգասիրութիւնն ու հայրենասիրութիւնը, եւ եթէ զանոնք կատարած ըլլալին ազգասիրաբար յօգութիւն մը ըրած պիտի ըլլալին, եւ ազգին ու տէրութեան առջեւ իսկ արդիւնաւոր եւ մեծ պատուով արժան պիտի երեւնալին. սակայն ցաւ է ըսել որ զասիկազգացած անգամ չեն. եւ այս ընթացքով չլուսացուիր թէ պիտի զգան ալ երբէք, որով եւ միշտ պարտաւոր, միշտ ամօթապարտ պիտի մնան ազգութեան եւ պատմութեան առջեւ, նոյնպէս եւ տէրութեան որ փափագող է իր երկրին զարգացմանը:

Մշոյ ազգալինք անմիաբան եւ քանի մը կողմնակցութեան բաժնուած են, մանաւանդ այս քանի տարիներս առաջնորդի պատճառաւու. Ազգալին գործերը այս տեղ անկերսրաբան վիճակի մէջ կը գտնուին միշտ. «չ առաջնորդ կայ, ոչ օրինաւոր թաղական կամ ուրիշ խորհուրդներ, և ոչ իսկ գործօն երիտասարդութիւն մարթ է գտնել. Մշոյ ազգալին կեանքը ճիշդ մեռելոյ մը կեանքի կը նմանի».

Մուշ քաղաքի մէջ 1000 տնէն աւելի հայք կը գտնուին ալժմ, ունին տասերկու քահանայ և հինգ եկեղեցի. բայց սակայն ինչպէս անոնց նիւթականը՝ ցաւալի է ըսել որ բարեկարգութիւնը առաւել նսեմ է, պաշտօնէից աններելի տգիտութենէն՝ յըսեմ և անսանձ ըմբոսութենէն. այն պտտճառով որ զանոնք նոր տեսնող մէկը՝ հասարակ գիւղի մը եկեղեցիներ կը կարծէ, չ'եմ կրնար հաւատացնել գուցէ եթէ ըսելու ըլլամթէ 300 տնէն աւելի ժաղովուրդ և 3 քահանայ ունեցող եկեղեցիներու մէջ իսկ՝ շատ անգամ տաղաւարաց մեռելոց օրերն և հասարակ կիւրակէներն իսկ սուրբ պատարագ չ'մատչիր, ինչպէս անձամբ պատահեցալ, տեսալ, ստուգեցի և զարմացալ:

Մշոյ մէջ գրեթէ դպրոցներ չ'կան տղոց համար, իսկ աղջկանց համար և ոչ իսկ անունը իմացուած է: Թէ և իիշած եմք արդէն թէ քանի մը ողորմելի շէնքեր կան դպրոց անունով. բայց դպրոց ըսուելու արժանաւորութենէն զուրկ ամենալին մասամբ, Վասն զի-

ոչ միայն անոնց շենքը, ալլ և ներքին վիճակն ալ կարեկցութեան արժանի անկարգ անկանոն բան մէջ հազիւ հազ հասարակ ընթերցանութեան բաւական։ Քանի մը տարի յառաջ այս դպրոցներէն մէկուն մէջ քերականութեան դաս տրուիլ սկսեր է։ բայց դժբաղդաբարքանի մը ամիսէն դադարեր է՝ 100 դահեկան ամսական խնայուելուն համար։ Ահա այս է ճշմարտիւ Մշոյ ազգային բարոյական և մտաւոր կենաց վիճակը, և այս դրութիւնն ու ընթացքը երբէք պատիւ չըերեր ոչ միայն մշեցի ազգայնոց, որ պէտք էր նախանձելի օրինակ հանդիսանալին Տուրութերանի գաւառական հայոց, ալլ նաև բուն իսկ հայ ազգութեան տլ. չըսեմ և Պոլսոյ Ազգային փարչութեանց որ այս ամենուն քաջածանօթ ըլլալով կը նիրհեն։ Ինչո՞ւ չըլլային Մշոյ մէջ ու սումնական խորհուրդ, հոգաբարձութիւն, տիկնանց խնամակալութիւնք և երկու սեռերու համար ալ օրինաւոր գպրոցներ։ մինչ շատ տեղեր 200—300 տնուոր քաղաքագիւղերու մէջ անգամ այս ամենը լի ու լի կը գտնուին։ Ինչո՞ւ մանկունք գէթ երկու լեզուով դասեր չառնէին և օրիորդք ձեռագործներէ զատ՝ տնտեսութեան և բազոյականի մէջ չ'կրթուէին։ Ինչո՞ւ այն դպրոցներէն հետզհետէ ազգին օգտակար ու պատուարժան անձինք չ'ելլէին։ Նոյնպէս և զաւակ դաստիարակող մալրեր։ Ինչո՞ւ Մուշ զուրկ ըլլար ընթերցարանէ, գըոց թանգարանէ, և մինչեւ իսկ թատրոնն՝ գէթ ազգային և բարեկենդանի օրերու համար միայն։ Ինչո՞ւ ազգայնք քանի մը լեզուով և շատ տեսակ լրադրեր չ'ըստանալին, որոնք ժամանակին լուսատու լապտերներն են, և որոնցմէ խիստ հեռի կը գտնուի մշեցին։

Մշեցին և տարօնցին ալ պէտք չէր որ այս տըխուր վիճակը ունենալին, քանի որ իրենց առաքինի հարց անբաւ և ընտիր լիշտակները իրենց չորս կողմը պաշարած են։ Մշոյ և Տարօնոյ ամեն մէկ լեռ, ձոր, բլուր, վանք, բերդ, գիւղ, եկեղեցի, աղբիւր և այլն ամենքն ալ նուիրական և ամենքն ալ ազգային մեծամեծ անցից լիշտակարաններ և գիւաններ են։ Ոչ ապաքէն պէտք էր գիւտնալ տարօնցոց և մշեցոց և գիտ-

ցընել նաև իրենց որդւոցը այս ամենը, որոնք հայում մը համար Փարիզի և Լոնտոնի հնութեանց թանգարաններէն աւելի ճոխ են և հարուստ և անդղիական ու գաղղիական գաստիարակութենէն խիստ աւելի ազգեցութիւն կրնալին ընել անշուշտ հայ զաւակաց սըրտին ու մտքին վրայ. և այնպէս ճշմարիտ ու կատարեալ հայ կը մեծնային. սակայն ցաւալի ճշմարտութիւն մ'է որ տարօնցուն զգացումը բոլորովին մեռած ու սառած կ'երևի այս մասին և բնաւ բան մը չ'զգար ասոնցմէ, ՈՇ, որչափ գատապարտելի է այս անտարբեր դրութիւնը իննեւտասներորդ գարուս նկատմամբ. և որչափ կարեկցութեան արժանի է այս վիճակը:

Արդ այս ամենը յայտնի կը ցուցնեն թէ որչափ թշուառ է Տուրուբերանցի հայուն վիճակը, թէ տղիտութեան և սարկութեան ողին որչափ տարածուեր ու թափանցեր է այս երկրին ամեն խորշերն ու խորերը և թէ սոպութիւնն ու անճաշակ շինականութիւնը ինչպէս տարրացեր է ժողովրդեան մէջ, որ կը շօշափուի իրենց տնական, ընկերական և քաղաքական կենաց ու վարմանց, նոյնպէս արուեստից և ամեն պարագալից մէջ ալ, որոց ամենն ալ ալբէն սկսուելու վիճակին մէջ են:

Այս վիճակը բարւոքելու համար՝ նախ կառավարութեան և աղջալին վարչութեան ուշադրութիւնը պէտք է անհրաժեշտ գառնալ Մշոյ վրայ, որ հայրենասէր կառավարիչներ և առաջնորդներ զրկեն. ապա մշեցին իւր անհոգ մեղկութիւնն ու անտարբերութիւնը պէտք է թողու, և գիւղացին ալ իր երկչոտութիւնն ու տղէտ ուսումնատեցութիւնը, որոնցմով երկրին աւերմանը պատճառ եղած են երկուքն ալ:

Դրեթէ անհնարին է որ գեղջուկը քաղաքացիէն յառաջադէմ ըլլալ ուսման, գաստիարակութեան, արուեստից և ամեն պարագալից մէջ ալ. և ինչպէս Մշոյ վիճակագրութենէն պարզապէս կ'երևի, մշեցի ազգայինց այս առաջնութեան բարձր դիրքն ու քաղաքացիութեան պատշաճեալ ազնիւ յատկութիւնները պահած չեն. կամ ճիշդը խօսելով մինչեւ ցալար ստացած չեն՝ երկրին ու

ժամանակաց բերմունքէն պատճառեալ, և ասով պատճառ եղած են նաև իրենց շրջակալ գաւառականաց ալյետամիտ տղիտութեանն ու թշուառութեանը որուն մէջ կը գտնուին այսօր:

Այս պարսաւելի գրութիւնը կերպարանափոխ ընելու համար՝ լստ մեր կարծեաց պէտք է Մշեցի ազգայինք իրենց մէջ միաբան և համակամ ըլլան յառաջադիմութեան, և նախ ազգասիրաբար բառնան իրենց անմիութեան սկզբնապատճառը, որ քաջ կը յաջողի՝ եթէ քաղաքի հինգ հայ թաղերու մէջ միութեան կապ մը հաստատեն, և հինգ եկեղեցեաց եկամուտը մէկտեղ կետրոնացնեն. և ապա հոգ տանին մանկանց օրինաւոր դաստիարակութեանը որ գիւրաւ կը յաջողին՝ եթէ այն կետրոնական սնդուկին օգնութեամբը եւ մասնաւորաց տրօքը թաղական դպրոցներէն զատ՝ կեդրոնական վարժարան մ'ալ բանան երկու սեռի մանկանց համար: Թող սովորի Մշեցի ժողովուրդը տէրութեան լեզուն գիրը եւ օրէնքները. թող ճանչնայ տէրութեան աշխարհաշէն կամքը եւ լստ այնմ յառաջ դիմէ դաստիարակութեան, ուսման, գիտութեան եւ արուեստից ու վաճառականութեան մէջ: Եւ այն ատեն Մշոյ ազգային վիճակը բոլորովին կը կերպարանափոխուի, եւ ոչ միայն նուրուբերանցուն այլ եւ շատերուն ալ նախանձելի օրինակ կրնայ ըլլալ յառաջադիմութեան, եւ ներկալ պարսաւելի ու դատապարտելի դրութենէն ազատուելով՝ ներկալ հայութեան եւ պատմութեան առջեւ իսկ պատուաւոր պիտի հանդիսանայ միշտ՝ ազգային մտաւոր եւ բարոլական յառաջադիմութեան քաջապէս աջակցելով. եւ ասով միայն Մամիկոնեանց սերունդ եւ թարգմանչաց ժառանգորդ կոչուելու պատուոյն ալ պիտի արժանանալ:

Օսմանեան հզօր պետութեան բարեխնամ կտուա. վարութիւննալ Մշոյ երկրին նկատմամբ գեռ ևս կատարելու պարտքեր ունի: Քրդերը պէտք է զսպել, և միշտ զսպեալ պահել՝ երկրին շինութեանը եւ զարգացմանը համար: Հոս թէ որ ուրիշ քաղաքականութիւն չմտածուի՝ բնաւ դժուարութիւն մը չկալ: Վասն զի Մշոյ քրդեր բաց ի Մօտքանէն՝ այնպէս բարբարոս, յանձնա-

պաստան չեն ալսօր, ինչպէս էին քսան երեսուն տարի  
յառաջ. եւ ոչ իսկ հինգ վեց տարի առաջուան պէս են:  
Չենք ըսեր զէնքերնին անդամ մը ժողվուի, չենք ըսեր  
կանոնաւոր զօրք տան. չենք ըսեր քրդաց էշաղասիու-  
թիւն վերցուի, և քրդերէ ու այս երկրի տաճկաց երե-  
ւելի տներէ գալմագամ և միւտիւր չտրուի այս գաւառ-  
ներուն, որ գողերը չ'պաշտպանեն ու չ'զօրացնեն. և  
անձամբ ալ աղքատը չ'հարստահարեն..., չենք ըսեր  
նարըզեանց և ալլ Յասանանցոց նոր խըլրտումները  
Պուլանըքալ մէջ և շրջակայները քննել ճնշելու է, որ  
ակսեր են մեծամեծ հայ գիւղերը քակել քանդելու և  
ժողովուրդը գաղթականութեան ստիպելու, չենք ըսեր  
լերջապէս Պուլանըք մէկ երկու խումբ (պեօլուկ) կա-  
ռոնաւոր զօրք դնելու է Յասանանցոց, ծպրանցոց և  
ալլոց վրայ հսկելու, որ երկրին շինութիւնն ու խա-  
ղաղութիւնը չ'աւիրեն չ'վրդովեն այս չարեաց հեղի-  
նակները, Ալլ կ'ըսեմք և կը բաղձամք որ կայսերական  
հայրակնամ կառավարութիւնը անդուլ շարունակու-  
թեամբ հսկէ և աշալուրջ ըլլալ շատերը դիտել և ա-  
ռաջառապէս պատժելու, և ամենաչարերը ընտանեօք  
երկրէն արտաքսել հեռացնելու: Կը բաղձամք որ երկ-  
ուագործութիւնն ու արուեստները քաջալերէ, ինչպէս  
որ վայելն է, և Կարնոյ, Կարբերդի, Տիգրանակերտի,  
Աերթի, Վահայ և Ալաշկերտի ճանապարհները հետզ-  
հետէ կառուղի շինելու փոյթ տանի՝ երկրին մէջ վա-  
ճառականութիւն հրաւիրելու նպատակաւ: Կը բաղձամք  
որ իսլամներու և քրիստոնէից յորդոր և քաջալեր կար-  
դայ օրինաւոր գպրցներ բանալու. կը բաղձամք որ  
մոլեռանդութիւնն ու նախապաշտրմունքը ժողովրդեան  
մէջէն հեռացնելու միջոցներ հայթհայթէ: Կը բաղձամք  
որ մշեցի տաճիկ հասարակութիւնը գէթ շուկայի մէջ  
իբրև օրինաւոր քաղաքացի անզէն պտըտի և պարկեշտ-  
ուը բաղձամք որ Մշոյ Աղալից ընտրութիւնն օրինաւոր  
լ'լլալ ժողովրդեան ճիշդ բաղձանքին համեմատ. և ոչ  
լիէ հին Սղալք տիրեն ժողովրդեան քուէին, ձայնին և  
ինքոյն վրայ իրենց աղդեցութեամբը, և չարաչար ճնշեն  
զանոնք իրենց օգտին ու երկրի վնասուն գործածելով:

Կը բաղձամք որ գիւղերու իլթիզամութեան կարգը  
միշտ օրինաւորութեան մէջ պահուի, և կամ ամեն մէկ  
գիւղի թաղեր գիւղականաց վրայ ձգուի՝ որ շարունակ  
զրկանքէ ազատուին: Վերջապէս կը բաղձամք որ թե-  
րեքեներու և իւամներու գործերու մէջ օրինաւորու-  
թիւն և արդարութիւն՝ և քրիստոնեալ ու իսլամ ժո-  
ղովրդոց իրաւանց մէջ հաւասարութիւն պահուի:

Արդ այս ամենը զոր տէրութեան շահն ալ կը  
պահանջէ, ինչպէս բարելիշատակ Խսմալիլ փաշան գոր-  
ծով լալանեց՝ արդարակորով և հայլենասէր և տէրու-  
թեան հաւատարիմ կառավարիչ մը կրնալ գիւրաւ ի  
գլուխ հանել, և բովանդակ Մշոյ երկրի ժողովրդեան  
երախտագէտ օրհնութիւնն ու հայրագութ տէրութեան  
շնորհը առատապէս վայելել. և այն ատեն Մշոյ եր-  
կիրն ալ բարեկիրժ, հարուստ, շէն, բազմամարդ և  
տէրութեան շահաբեր երկիրներէն և նախանձելի գա-  
ւառներէն մէկը կ'ըլլալ՝ երախտագէտ, տիրասէր, քաջ  
և անձնուէր ժողովրդով լեցուած ու ծագկած, որուն  
կը փափագիմք իբրև Օսմանեան հզօր պետութեան հա-  
ւատարիմ հալ մը:

